48ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 912 — Կ. ՊՈԼԻՍ — ԵՐԵՔՇԱԲԹԻ 15 28 ՅՈՒՆԻՍ 1904 — 13 ՐԱՄԻԼ ԱԽԷՐ 1522 — 15 ՀԱԶԻՐԱՆ 1320

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ ԿՈՒՂՂՈՒՄ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Բարձր Դուռ Մաքսատան, 38

Խմբագրութեան ուղղած գրութիւնները եւ չեն ազատիր։

Մանզումէի Էֆքեար

ՀԱՅԱԳԻՐ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیه‌جه یومیه و سیاسی غزته‌در
صاحب امتیازی : اوهانس قریم
ادارهخانه‌سی : باب عالی جاده‌سی نومره‌سی ۳۸

ԳԻՆԸ ԱՌԱՔԱՆՈՒԹԻՒՆՔԻ
	Ցարդեան	Վերջերս
Գալոյ համար	80 ղ.	50 ղ.
Գուլարներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	13 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տող 5 ղրուշ։
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ՀԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԴՊՐՈՑԸ ԱՂՋԻԿՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Տօնք. Հօրեն Ուիթպրեն, Ռոպերդ Գոլէճի ծերունազարդ բազմարդիւն Տնօրէնը, դեմ մը եւ է, ուշափ իր, նոյնչափ ալ մեր օրջանակին մէջ, որուն անձը անկեղծ համակրութեան եւ ինքնաբուխ երախտանաչութեան պսակով մը կը օրջանակուի, կրթական այն ճշմարտապէս արժէքաւոր գործունեութեան պատճառով, որով ալեւոր Դասիարակը ամբողջ երկար տարիներ ինքզինքը նուիրած է միտքերը կրթելու արդիւնաւոր գործին, տարուէ տարի միջազգային հանձնիի մը տալով Ուսման եւ Դասիարակութեան բովին մէջ ձուլուած անհատներ։

Կրթական իր սիրական վառարանին բաժնուելով հեռանալու պատուն՝ դեպ ի իր ծննդավայրը, հանոյք մը պատճառած ըլլայ կ'ենթադրեմ ընթերցողներու՝ որոնք կրցած են ճանչնալ իր մէջ Մարդը եւ Արժանիքը, ներկայացնել թարգմանութիւնը՝ Սկիւտարի Աղջկանց Ամերիկեան Վարժարանին մէջ՝ ընթացաւարտուհիներուն խօսած դիւրաթիւ եւ որ իր ճախնական ձեռագիրին մեխնագրութեամբ ընդօրինակեր տալու համար։ Փոքր մը ուշ կրցայ յանձնել դժբաղդաբար։

Մեր ունկնդրութեա՛ն ալ համար այդ «Հուսկ Բանիչը, մասնաւոր կարեւորութիւն մը ունի նաեւ անո՛վ, որովհետեւ հոն կը խօսանան աղջկանց դասիարակութեան մասին առողջ գաղափարները մեկու մը, որուն կեանքը ամբողջական նուիրում մը եղած է միտքերու մշակութեան եւ անխտրական ծառայութեանը իր օրջանակին մէջ գտնուած մարդկուութեան զարգացման համար։

ԵՆՈՎՔ ԱՐՄԷՆ

Ոչ ոք կրնայ կասկածիլ թէ պիտի ուզեմ պզտիկցնել դպրոցական դաստիարակութեան կարեւորութիւնը։ Թէ՛ իբր դպրոցական և թէ իբր ուսուցիչ՝ գրեթէ ամբողջ կեանքս դպրոցներու մէջ անցուցած եմ, չորս տարեկանէս ի վեր։ Բայց ինծի կը թուի թէ աշխարհ մեծ համարում մը կը տածէ դպրոցին վրայ, և զայն կը նկատէ փանսէ մը՝ ընկերային կեանքի բոլոր չարիքներուն համար։ «Դաստիարակութիւն» բառը՝ միշտ գործուած կը ներկայանայ «դպրոց»ին հետ, բացարձակապէս, մինչ ճշմարտութիւնը ան է որ, մեր դաստիարակութեան մեծագոյն մասը՝ դպրոցէն դուրս է որ կը ստանանք։ Դպրոցը չի՛ նմանիր գործատունի մը, որ իսկ նիւթերը գործածած ապրանքի կը վերածէ։ Անիկա մի միայն մէկն է այն ազդեցութիւններէն՝ որոնց կոչումն է մեր նկարագիրը կազմել։ Պլատոն մեր ուշադրութիւնը կը հրաւիրէ այս իրողութեան վրայ։ Ան կ'ըսէ իր Բրօթագորաս (*) գործին մէջ։—

«Դաստիարակութիւն և յորդոր տղայութեան կանխագոյն տարիներուն մէջ կը սկսին, և կը տեւեն մինչեւ կեանքին վերջը։ Մայրը և տնտուն, և հայրը ու վարժապետը՝ կ'երկպառակին տղուն զարգացման մասին, երբ ան կարող կ'ըլլայ զիրենք հասկնալ։ Ան չի կ'ըլլայ բան մը ըսել կամ ընել, առանց անոնց ճշդումին թէ՝ անիկա ճիշդ է, սա սխալ, սա՝ պատուաւոր է և ա՛ն անպատիւ, սա՝ նուիրական, ա՛ն անսուրբ, թէ՛ ըրէ՛ սա, զգուշացիր միւսէն։ Եւ եթէ անիկա հնազանդի՝ աղէկ։ իսկ եթէ չենազանդի՝ ան ուղղութեան կը բերուի՝ սպառնալիքներու և ծեծի միջոցով։ Ասկէ ետքը՝ անոնք զինքը ուսուցիչներու խնամքին կը յանձնեն, և կ'ուրախանան՝ աւելի անոր բարք ու վարքին համար, քան կարդալուն և երաժշտութիւն սորվելուն։ Երբ տղան կը սորվի Գիրը և Դպրութիւնը, և կը սկսի հասկնալ գրուածք մը՝ անոնք իր ձեռքը կը դնեն մեծ բանաստեղծներու գործերը, որոնց մէջ կը խտանան շատ մը յորդորներ, և պատմութիւններ ու գովաբանութիւններ՝ անցեալ դրագէտ և գիտուն հռչակաւոր մարդոց վրայ, զորս ան սիրելու է գոց սորվելու, որպէսզի կարենայ նմանիլ անոնց, և հետամտի ու տենչայ անոնց պէս ըլլալու»։

Բարլայլ կը յայտնէ նոյն մտածումը։ Ան կ'ըսէ։—

«Յայտնապէս մեր ուշադրութիւնը գրաւող դաստիարակները և մեր ստացած դասաւանդութիւնները ոչինչ են, բաղդատմամբ անոնց, դիպուածական և չարունակականներուն հետ, որոնց առթիւ մեր անցուցած դպրոցական ժամերը մեր գոյութեան գիշերը և ցոլեկն են, և որոնց դասերը, նշմարելի անցած ըլլան կամ ոչ, մեր վրայ կը ջրվէժին՝ մեր չնչած ամէն շունչին հետ»։

Հրաւէրի Պարգեւեաններուն առած այցելութենէն երկու օր ետք, առտու մը երբ երկուքը նստած կը խօսէին, Եանի անոնց յարկաբաժինէն ներս մտնելով նամակ մը ներկայեց մատակարարին։ Այս վերջինը որ բնաւ նամակի չէր սպասեր ուէ մէկու մը կողմէ, ուշ Պլատոյ մէջ իր գոյութիւնը ճանչցող մարդ չկայ կը կարծէր, անբացատրելի յուզումով ակնարկը նամակին հացէին վրայ սեւեռեց, ուր գրուած էր,

(Անձնական եւ սիպղղական)

Պ. ՍԻՄՈՆ
ՄԱՏԱԿԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԲՕԼԱՒ

Նամակին հացէն արդէն բաւական եղաւ մեռելագոյն թալկութեան մը ենթարկելու ծերունին որ անտարբերութիւն կեղծելու գերմարդային ճիգեր ընելով, բացաւ պահարանը և հետեւեալ երկտողը կարդաց։

Վաղեմի բարեկամ մը կը խնդրէ Տիկ. Բօլաւի մատակարար Պ. Սիմոնէ՝ որ հաճի այսօր կէս օրէն երկու ժամ ետք ներկայ գտնուիլ, Բերա, Մեծ Պողոտային վրայ Պ. Եանիի հանրածանօթ գաթէրաուունը, երկու գաւաթ գարեջուր խմելու համար։ Պ. Սիմոնէ մասնաւորաբար կը խնդրուի գաղտնի պահել այս նամակը իր ընկերներէն որ պէտք չէ իմանայ անոր թեան վառարանը, զոր ես խիստ էական կը նկատեմ ընկերութեան ծառայութեան, և աշխարհի մէջ Աստուծոյ անուան հաստատման համար։

Աղջիկները ա՛նչափ իրաւունք ունին դպրոցական դաստիարակութենէն սպասելու՝ ինչ որ գինու ստակուլ անկէ, որչափ աղաչքն Աստուած զանոնք օժտած է մտաւոր և բարոյական համանման կարողութիւններով, կարող դաստիարակուելու և զարգանալու, և եթէ դպրոց մը կրնայ բարիք մը ըլլալ աղջուն համար, նոյն է նաեւ աղջկան մը համար ալ։ Իրենց նկարագիրն է որ կախում ունի նկարագիրը ընտանեկան ազդեցութեան, որ ա՛նչափ կարեւոր դեր մը կը խաղայ յաջորդ սերունդին զարգացման մէջ, լաւ կամ յոռի։ Քաղաքակիրթ աշխարհը վերջապէս բացաւ իր աչքը այս իրողութեան հանդէպ, և հաւանականաբար այսօր դպրոցներու մէջ չատ աւելի մեծ թիւով աղջիկներ կան, քան աշխարհի պատմութեան մէջ, ասկէ առաջ։ Աղջիկանց գոլէճը գրեթէ այնչափ նորութիւն մըն է Եւրոպայի և Ամերիկայի մէջ, որչափ Պոլսոյ։ Երբ ես աղաչէի՝ չկար աղջկանց դպրոց՝ որ կարենար ինքզինքը Գոլէճ հռչակել։ Այնուհետեւ համար խնդրանք ալ չկար։ Բայց՝ այնչափ ա՛նչափ ազնիւ, ա՛նչափ բարձր դաստիարակութիւն ստացած և ա՛նչափ հ՛ասիլ կիներ, որչափ կան հիմա։ Այն տեսն կար ընտանեկան կեանք մը, որ պատասխանէ անկէ ի վեր չէ արձագանգած։ Դպրոցին մեծ օգտակարութիւնը ա՛ն է որ, ան կը բանայ դաստիարակութիւնը սպառնալու ճամբան, բազմաթիւներու՝ զորոնք այլապէս չպիտի դնային զայն ձեռք ձգել։ Ան ոչի՛ իր վտանգները և գժբաղդութիւնները, բայց լաւ դպրոցի մը կամ գոլէճի մը մէջ ատոնք կը հակակշռուին այն բազմաթիւ բարեմասնութիւններով՝ զորս ան կ'ընծայէ։ Գոլէճի մը նախնական նպատակը, ինչպէս ասորը, աղջիկները դաստիարակել է, ըլլալու՝ ուշիմ, խելանի և աստուածապաշտ կիներ, կարող՝ իրենց տունը ընկալու փայլուն և ցնծալի վառարաններ քրիստոնէական կեանքի։ Այնչափ ատեն որ ան կրնայ իրագործել այս նպատակը, անիկա անճառելի օրհնութիւն մըն է ընկերութեան համար։ Անիկա տղոց գոլէճէն կը տարբերի ա՛նչափ, որչափ կիսոլ ընտանութիւնը և չրջանակը կը տարբերին մարդուն ընտանութենէն և չրջանակէն։ Ան չի ձգտիր հասցնել առնացեալ կիներ, այլ զարգացնել ինչ բան որ բարի, ազնիւ և գեղեցիկ է կնոջ մէջ։ Այս Գոլէճին՝ միշտ այս տեսակէտը աչքի առջեւ ունենալն է որ ինծի հանոյք մը կը դառնայ, այսօր հոս գտնուիլ, չնորհաւորելու համար այս օրիորդները, այն գործին համար զոր կատարած են, և մաղթել անոնց՝ ամէն յաջողութիւն՝ ապագային մէջ, և, բոլոր անոնց անունով, որոնք հոս հաւաքուած են այսօր, կը չնորհաւորեմ այս օրիորդները, որոնք ճիշդ հիմա իրենց վկայականները ստացան, այն պատեհութեանց համար զոր վայելելու բաղդը ունեցան, առաջնորդութեանը տակ խելանի և սիրակաթ ուսուցիչներու, նուիրելու համար ինքզինքին կեանքի լուրջ գործին։ Կը չնորհաւորեմ զիրենք այն յաջողութեանց համար զորս ձեռ ձգած են, աւարտելով իրենց ուսման ընթացքը և շահելով վստահութիւնը իրենց ուսուցիչներուն, և իրենց կը մաղթեմ նման յաջողութիւն գործնական կեանքի դպրոցին մէջ, ուր մարդ Տէրը Յիսուս Քրիստոս մեր մեծ ուսուցիչն է։ Իրեն ծառայութիւնը մեր առօրեայ պարտականութիւնը և իր Սէրը մեր երկնային վարձատրութիւնը։

ՏՔԹ. ՀՕՐԷ ՈՒՕԹՊԸՐՆ — Թարգմ. Ե. Ա.

ՊԱՐԶ ԽՕՍՔԵՐ

ԳԱՆԿՑԵԱՆ ԿԱՓԱՍ

Հորոյին աչքը չ'ոյս։ Ամուսնական միջներդրութիւն ընելու համար քահանաներուն ուղղած հրաւէրը իր անմիջական ազդեցութիւնը ունեցած է։ Բարեշնորհ քահանայ մը, որ թաղէ մը ուրիշ թաղ նստէր զրկուած էր, ամուսնական գործակալի մը վայել ճարկունութեամբ կը յաջողի ձեռք անցընել Բերացի համեստ սարիրշ մը և զանիկա կը համոզէ ամուսնանալ, հազար բարեմասնութիւն վերագրելով ապագայ հարսին որ. . . տակաւին ծնած չէր։ Բայց որովհետեւ ամէն բան դրամով կ'ըլլայ, արհեստաւորը կը քակէ իր համեստ քսակին կապերը, որպէսզի ամուսնական նարօրը կապուի Քրտինքով շահուած դրամները կ'օգնին խօլական պար մը կազմել և իրենց հանգիստ առնել Տէր Հօր գրպանին մէջ որ Դանայեան կարսի մը պէս չի յանգենար։ Վերջապէս արհեստաւորը, որուն հմտերութիւնը կը հատնի, կը պահանջէ տեսնել այն չնչաբարիկ թուչունը որ թռիչ տուած էր իր երեւակայութեան և իր դրամին։ Բայց այն գեղեցիկ թուչունը, աւա՜ղ, փետրատուած հնդկահաւ մըն էր։ Տէր Հայրը այլ ևս չկրնալով դիմադրել արհեստաւորին պնդումներուն, առաջնորդած էր զայն իր ծանօթներէն մէկուն տունը ուր խեղճ մարդուն մնացած էր իր ամուսնական երազներուն և դրամներուն փճացումը ողբալ։

ՍԻՄԷՈՆ ԹԵՐՈՒԻՆ

ԻԶՄԻՐԻ ԿԵԱՆՔԷՆ

Իզմիր, Ցուցիս 11

Երէկ գիշեր (Ք.Հ բանական փայլուն յաջողութեամբ անցաւ տեղւոյս Ս. Լուսաւորչեան աղջ. Հիւանդանոցին ի նպաստ սարքուած թատերական երեկոյթը։ Թէպէտ որ Թէմի ամառնային թատրոնին մէջ, իտալական օպերէթի Լամպրուսնի խումբին կողմէ որ ներկայացուց կէօթէի աշխարհահռչակ Ֆաուստը։ Ժամը 9էն իսկ (Ր. Ե.) լեցուած էր էանաֆ և հայ լայֆ դասակարգէ կրկնա բազմութիւն մը, անդամ մըն ալ ի յայտ բերելով՝ դէպ ի այդ գթութեան յարկը իրենց ունեցած տաք վերաբերմունքը։ Ներկաներուն մէջ կը նշմարուէին նաեւ բազմաթիւ օտարազգի ծանօթ ընտանիքներ ու իտալական Եվրոպայի յաճախաւոր սպաները՝ որոնք հաճած էին իրենց ներկայութեամբը պատուել այս գթութեան հանդէսը։

Ներկայացումը սկսաւ ճիշդ ժամը 10ին։ Թատրոնի գեղանի բրիմատօնին օր. Մասսա մինչեւ վերջ իր վարպետ ձայնովը ոգեւորեց թատերասրահը, մոլեգին ծափեր և հիացիկ մրմունջներ խլելով հանդիսականներէն, մա՛նաւանդ Ֆաուսթի վերջին ագարին Մարկրիթի դերին մէջ։ Կէս գիշերը անցած էր արդէն երբ ներկայը կը մեկնէին թովիչ տպաւորութեան մը տակ, և բարերարած ըլլալու հաճոյքն ալ ունենալով։

Այն խումբը հիւանդանոցի Հոգաբարձութեան հետ ունեցած բանակցութեամբ ամէն ծախս իր վրայ առած, հասոյթէն — որ 100 ոսկիի մօտ կ'ենթադրուի — պիտի առնէ % 45, իսկ մնացեալն ալ հիւանդանոցը առնելով մասամբ մը գոցած պիտի ըլլար իր ԲԱՑ պիւտճէն։

Եթէ սոյն երեկոյթին մէջ դիտելի պակաս մը կար, այն ալ գիւղական հանդիսականներու առանց չոգենաւի և բոռնի երթալն էր, հակառակ աղդեցուն մէջ նշանակուելուն թէ ասոնք մասնաւոր չոգենաւեր պիտի փոխադրեն իրենց գիւղերը, ու այս գրուածը Պատ. Հոգաբարձութիւնը վրան բաց տեսակէտ սուտ մը չի հանելու համար, հարիւ վարձած էր մէկ երկու բոռն և մանուկա քաշող պզտիկ մուշ մը, ինչ որ պարզապէս քթին խնդալ էր գիւղացիներուն։

×

Ամսոյս 1էն ի վեր, քաղաքիս ազգ. երկրորդ վարժարանաց ամավերջի քննութիւնները սկսած են։ Առջի մէկ երկու օրը կատարուեցան գրաւոր քննութիւնք որմէ ետք սկսան հրապարակային հարցաքննութիւնները, ի ներկայութեան Ուսումն. Խորհրդոյ անդամոց և կրթասէր ծնողաց որոնք մէջ սահեցուց զանոնք։ Ետքը հարիւր ոսկիի մօտ գումար առաւ վրան ու սկսաւ կամ՝ ու պատրաստ սպասել որոշուած ժամուն՝ բնթերը փորձելու անձկութեամբ։

Դուստրութիւններու ամէնէն մեծը Ամէլիին մաքին մէջ կասկած չարթնցնելն էր, ուշիմ օրիորդը արտակարգ խնդիրի մը գոյութիւնը պիտի հեռուցնէր անակնկալ նամակ մը անմիջապէս ետք իր դուրս մեկնելէն։ ուստի բնական երեւոյթ մը տալու վարպետութեամբ,

—Պանդոկապետին անհետութիւնը չատ ջիղերուս դպաւ, սիրելի Ամէլիս, ըսաւ, այսչափ անպատկառ մարդ մը կրնայ ուրիշ պանդուխտներու ալ հետամտիլ։ Հետեւաբար եթէ կը թոյլատրէք, երթամ գրիչ տեղ մը ճանչիմ ու եթէ յարմար բնակարան մը գտնեմ, հո՛ն փոխադրուինք։

Ամէլի չկրնալով պատասխանել այս առաջարկին, վայրկեան մը լռեց։

—Զեմ ուիպեր անպատճառ ասկէ մեկնելու առաջարկիս վրայ, յարեց ծերուկը, մինակ երթամ ուրիշ տեղեր ալ այդէ անցընեմ անգամ մը, կարելի է աւելի զուարճալի և հանգստաւէտ տեղ մը կը գտնեմ, եթէ չուզէք, դարձեալ հոս կը մնանք։ Եւ առանց պատասխանի սպասելու, մեկնեցաւ հիւրանոցէն, սրտատրոփ կերպով իջնելով սանդղէ՛ներէն։

(Շարունակելի)

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹՈՐԹՕՆԸ — 97

ՔՕՍՔԵՍ

ՈՍԿԻՆԵՐՈՒ ՃԱՄԲՈՒՆ

ՎՐԱՅ

ՎԷՊ
ՅԵՂԱՆԱՆԱՆ-ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԵԱՆՔԻ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԺԱ.

Ամէլի՝ որ հիմա գիտէր թէ իր ազատութեան համար աշխատող բարեկամներ ունի դուրսը, ա՛լ աւելի համբաւխութիւն կեղծել սկսած էր մատակարարին, զայն քնացնելու և մրաքին մէջ կասկած չարթնցնելու համար։ Անհաւատարիմ ծառան մանկամարդ աղջկան այս վերջին մերձենութիւնն խիստ նպաստաւոր մեկնութիւն կուտար և այնպէս կ'ենթադրէր որ եթէ քիչ մը եւս յաջողէր պահել օթէլին առանձնութեանը մէջ, կամայ ակամայ պիտի յուսահատէր և իբր փրկութեան միջոց պիտի ամուսնանար իրեն հետ։

Երկու մեծագոյն մարդիկը՝ զորս Ամերիկա երբէք ծնցուցած է, Ուաշինկդըն և Լինքըլն, դպրոցական չատ պզտիկ դաստիարակութիւն մը բացած էին։ Ամէն մարդ ճարտարապետն է իր նկարագրին, զոր կը կազմէ հազարաւոր ընդդիմամարդ ազդեցութիւններու տակ, որոնցմէ դպրոցը մէ՛կ հատն է միայն, և, նոյն ինքն դպրոցին մէջ, ընկերակիցներու ազդեցութիւնը չատախս մեծ է՝ քան ուսուցիչինը։ Ինչ որ լաւագոյն դպրոց մը կրնայ ընել, ուսանողին ընձեռել է կանոնաւոր վարդութիւն մը՝ իր ֆիզիքական, մաւորական և բարոյական կարողութիւններուն, իր դասախարակներուն ուսուցմամբը և օրինակովը անոր առջեւ պարզել կեանքի ճշմարիտ գաղափարական մը, և մղել զինքը այդ գաղափարականը իբր իրը որդեգրելու։ Այս գործին մէջ ուսուցիչին յաջողութիւնը կախում ունի գլխաւորաբար իր նկարագիրէն, և ոչ նուազ, իր ուսանողներուն օրը և համակրանքը չահելու կարողութենէն։ Ցաւէտ սէրը, քան տրամաբանութիւնն է յեղաշրջող կարողութիւնը՝ նկարագիրի կազմութեան մէջ։ Դպրոցը երբէք չի կրնար կատարել եկեղեցիին կամ ծնողքին դերը, երիտասարդը կրթելու համար Աստուծոյ և իր ընկեր տարածներուն դաստիարակութեան և զարգացման ծառայելու։ Բայց ան պէտք է նոյն ելքը ունենայ իրեն տեսակէտ, և այս երեքին նոյն արդիւնքին համար աշխատելու կարեւորութիւնը անգերազանցելի է։ Ուր որ իրականութիւն գտած է այս բանը աշխարհի մէջ, անիկա հակակշռած է ուրիշ ամէն ազդեցութիւններ և սահմանած է ընկերութեան նկարագիրը։

Լաւ դպրոց մը՝ մեծ պարգեւ մըն է ոչ է համայնքի համար, և մեծ ուսուցիչ մը, ինչպէս Իրկպայի Տքթ. Արնոլտը, կամ Հոլիոքի Մէրի Լայրը, կրնայ համայնքի մը մաւորական զարգացման ճակատագիրը սահմանել։ Անշուշտ մեզմէ ամէնքը ունեցած են ուսուցիչներ՝ որոնք մեծ ազդեցութիւն մը ի գործ դրած են մեր կեանքին վրայ։ Բայց անձնապէս ես վստահ եմ որ, ինչ արժանիք որ ունիմ, ես զայն կը պարտիմ մօրս և կնոջս, քան ոչ և է դպրոցի կամ դաստիարակի։ Կը հաւատամ որ, ընդհանրապէս ճշմարիտ է թէ, ընտանիքը՝ քան թէ դպրոցն է որ աւելի մեծ ազդեցութիւն ունի նկարագիրի կազմութեան մէջ, նկարագիրի՝ որ պէտք է գլխաւոր տեսակէտը ըլլայ դաստիարակութեան։ Ասիկա կրնայ նորօրինակութեան (paradox) պէս բան մը թուիլ, բայց ա՛յդ իսկ է պատճառը որ ա՛նչափ խոր չահագրգռութիւն մը կը զգամ աղջկանց դպրոցական դաստիարակութեան մասին։

Անոնք կազմուած են ամուսին և մայր ըլլալու, ընտանեկան ազդեցութեան պարունակութիւնը։ տեսակցութիւնը բարեկամական ծառայութեան մը չորրդ պիտի դառնայ, որմէ դժգոհ ըլլալու պատճառ պիտի չունենայ Պ. Սիմոն։ Իր բարեկամը դիւրաւ գտնելու համար՝ Պ. Սիմոն պէտք է ներկայանայ գարեջրատան կիսեին ու ինքզինք ճանչցնէ։

—Ուրկէ՞ է նամակը, հարցուց Ամէլի, բուռն հետաքրքրութեամբ մը։ Իզմիրէ՞ն է արդեօք։

—Ո՛չ, պատասխանեց մատակարարը յարմար սուտ մը փնտռելով մտքին մէջ, Իզմիրէն չէ։

—Ուրկէ՞ է ուրեմն, կրկնեց Ամէլի, ա՛լ աւելի հետաքրքրութիւն ցուցնելով։

—Անձնական նամակ մըն է, առարկեց Սիմոն, կարեւորութենէ զուրկ գրութիւն մը։ Եւ վախնալով որ Ամէլի կարդալ կ'ուզէ զայն, վայրկենաբար պատռտ պատռտ ընելով,

—Ի՞նչ անամօթ մարդիկ են այս պանդոկապետները, յարեց, քաղաքավարութիւն, ազնուութիւն ըռուած բանը բնաւ գոյութիւն չունի իրենց համար։

—Բայց սիրաս մի՛ հացրներ, գոչեց օրիորդը գիտնալով որ կը սէր մատակարարը, ճշմարտութիւնը ըսէ՛ հասկնանք, ինչ է եղածը։

—Ո՛չինչ, պանդոկապետը տեսնելով որ մենք հոս քիչ մը աւելի ծախս կ'ընենք, յիսուն ոսկիի թերհաշիւ մը խնդրած է, պանդոկին վարձքն հաղուագելու պայմանով, կեանքիս մէջ այս ատիճան անարեւ մարդոց հանդիպած չեմ, բայց կ'աղաչեմ, դուն ըսած մի՛ ըլլար երբեք։

Օրիորդ Բօլաւ թէեւ չհաւատաց այս սուտին, սակայն պատշաճ չդատեց աւելի առաջ երթալը և սկսաւ ինքն ալ դատապարտել պանդոկապետին անարեսութիւնը։

Մատակարարին սրտին մէջ խնդած էր սակայն վախի կրակը. ո՞վ էր արդեօք այս վաղեմի բարեկամը որ գիտէր իրեն Տիկին Բօլաւի մատակարարն ըլլալը, ինչո՞ւ համար կուզէր տեսակցիլ հետը։ Ամէն պարագայի մէջ՝ նպաստաւոր արդիւնք մը չէր սպասեր այս նամակէն, որուն իւրաքանչիւր պարբերութեան տակ սպառնալիք մը կը ընդմարէր։ Այդ անծանօթը եթէ գիտէր իր անցեալը, ուրեմն գիտէր նաեւ հիմակուան վիճակն ալ և այնպիսի ժամանակ մը ուր իր հետքը ամէնէն ծանկած ըլլալու միտքարութեամբ կ'օրօրուէր, սանկ անակնկալ մը պարզապէս փճացումը ըսել էր իր ոսկի երազներուն։

Առաջին անգամ էր որ զիրենք ճանչցող մէկու մը կը հանդիպէր։ Հրոմի և իրենց միւս երկարաւեւ ճամբորդութիւններուն մէջ միշտ անծանօթ մնացած էին։ Նոյն իսկ Պոլսոյ մէջ ալ այն ատիճան զգուշաւոր ընթացք մը բռնած էր որ ո՛չ ոք ճանչցած էր զիրենք։ Ատոնց ամէնը մեծ քաջալերութիւն ներշնչած էին մատակարարին՝ որ հեռզհեռէ առաջացուցած էր յանդգնութիւնը, մինչեւ իսկ տիրուհիին հետ ամուսնանալու չափ անպատկառութեամբ և հիմա այս չարագուշակ երկտողը ջլատած էր անոր ամբողջ ոյժերը և հարուածներու ամէնէն մահացուին ենթարկած զայն։

Ամէլիի ներկայութիւնը վտանգաւոր էր ծերունին որ կ'ուզէր իր ներքին ալեկոծութիւնը ծածկել անկէ. ուստի պատրուակով մը մասնաւոր ա՛ռանձնացաւ և հոն սկսաւ խորհիլ թէ պէտք էր ընդունիլ այս ժամադրութիւնը։ Երկար սրտաշուքներէ վերջ որոշեց անպատճառ երթալ որոշուած տեղը ու հասկնալ թէ ո՞վ է այս անծանօթ բարեկամը և ի՞նչ կ'ուզէ իրմէն։ Երկու պարագայ կը նախատեսէր այս ժամադրութեան առթիւ, կա՛մ զէնքով պէտք էր կռուիլ կամ դրամով. ուստի այս երկու պատահականութեան դէմ ալ պատրաստ գտնուելով՝ ինքնահոգութեամբ, զնեց երկու վեցհարուածեանները որոնց փամփուշտները նորոգելէ ետք տափատին գրպաններուն մէջ սահեցուց զանոնք։ Ետքը հարիւր ոսկիի մօտ գումար առաւ վրան ու սկսաւ կամ՝ ու պատրաստ սպասել որոշուած ժամուն՝ բնթերը փորձելու անձկութեամբ։

Դուստրութիւններու ամէնէն մեծը Ամէլիին մաքին մէջ կասկածը չարթնցնելն էր, ուշիմ օրիորդը արտակարգ խնդիրի մը գոյութիւնը պիտի հեռուցնէր անակնկալ նամակ մը անմիջապէս ետք իր դուրս մեկնելէն։ ուստի բնական երեւոյթ մը տալու վարպետութեամբ,

—Պանդոկապետին անարեսութիւնը չատ ջիղերուս դպաւ, սիրելի Ամէլիս, ըսաւ, այսչափ անպատկառ մարդ մը կրնայ ուրիշ պանդուխտներու ալ հետամտիլ։ Հետեւաբար եթէ կը թոյլատրէք, երթամ գրիչ տեղ մը ճանչիմ ու եթէ յարմար բնակարան մը գտնեմ, հո՛ն փոխադրուինք։

Ամէլի չկրնալով պատասխանել այս առաջարկին, վայրկեան մը լռեց։

—Զեմ ուիպեր անպատճառ ասկէ մեկնելու առաջարկիս վրայ, յարեց ծերուկը, մինակ երթամ ուրիշ տեղեր ալ այդէ անցընեմ անգամ մը, կարելի է աւելի զուարճալի և հանգստաւէտ տեղ մը կը գտնեմ, եթէ չուզէք, դարձեալ հոս կը մնանք։ Եւ առանց պատասխանի սպասելու, մեկնեցաւ հիւրանոցէն, սրտատրոփ կերպով իջնելով սանդղէ՛ներէն։

(Շարունակելի)

ցաւալի է ըսել թէ, հակառակ Ռուսին. Խորհրդոյ կողմէ տրուած չրջաբերականներուն չատ ցանցառ թիւ մը կը կազմեն։ Նամանաւանդ այս հարցաքննութեանց մէջ իր բացակայութեամբը կը փայլի Պատ. Փոխանորդ Տ. Դանիէլ վրդ.։ Շատերու ցաւ կը պատճառէ իր բռնած այս ընթացքը։ Կը լսենք թէ Ն. Գերապատուութիւնը վաղը չաբաթ, Մաղնիսա կը մեկնի նախագահելու համար տեղին Վերի-գիւղի Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյն տօնախմբութեան հանդէսին։ Ահա երթալիք... ամէնէն աղէկ տեղը։

ՍՏԵՓԱՆ ԵՐԿԱՆԵԱՆ

ՔՐԷՏԻ ՖՈՆՍԻԷ էժիբսիէն

236րդ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

3½ % տոկոսաւոր պարտաթուղթերու
(1886ին հրատարակ հանուած)

15 ՅՈՒՆԻՍ 1904

175,250 թիւր 50,000 Ֆրանգի չահած է
Իսկ հետեւեալ 25 թիւերը չահած են
1000ական ֆրանք.

2646 4162 13970 18771 45250
51904 55181 66158 82573 111491
142179 142426 148192 189638 220311
247666 258211 280185 283954 298811
328219 328654 337148 343824 376538

15րդ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

3 % պարգեւաւոր պարտաթուղթերու
(1903ին հրատարակ հանուած)

15 ՅՈՒՆԻՍ 1904

537656 թիւր 50000 Ֆրանգի չահած է
Իսկ հետեւեալ 25 թիւերը չահած են 1000ական ֆրանք.—

420169 424470 426212 428305 433874
446213 467620 476287 480211 491427
513930 551064 554676 555926 572560
596959 599283 624066 625942 680625
761878 766188 776339 777877 794421

ԱՐՏԱՔԻՆ

ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

Եւրոպական թերթերեն

Կացութիւնը երթալով հետաքրքրական կ'ըլլայ և հետեւութիւններով լեցուն։ Յունիս 23ին Ֆուզանի ճամբով Ռուրօքի բանակին կեդրոնէն կը հեռագրուի թէ Ճաբոնցիք գրաւեցին Սանթայլինկը, երկաթուղիին վրայ, Հայչէնկէ 20 մղոն հարաւ, և զուգահեռական գծի վրայ Թաչիչաօ հետ, ուր վերջին օրերուս չարունակ մանր մունր կռիւներու զրոյցներ կը հասնէին։

Միւս կողմէ Լիաօեանկէ նոյն թուականաւ կը հեռագրուի թէ զօրավար Սթաքէլպերկ Բայբինկ նահանջեր է, և զօրավար Ռուրօքաթքին անձամբ ստանձներ է բանակին հրամատարութիւնը։ Յունիս 20ին Ռուրօքաթքին Բայբինկի մէջ էր։

Հետեւաբար, կացութիւնը կարելի է հետեւեալ կերպով պատկերացնել։ Հարաւային կողմը՝ զօրավար Օքուս առնուազն երեք զօրաբաժիններով Հզիանկ-Եաօ-Զէնկի հիւսիսային կողմն է։ Բայբինկէն 25 մղոն հարաւ արևմուտք։ Քանի մը օրուան կռիւներէ վերջ Ռուրօքի բանակին զօրացած ձախակողմը Սիուէնէ գալով երկաթուղին կարց Բայբինկի և Հայչէնկի միջեւ. և այս երկու կեդրոններուն մէջ՝ Ծովը իրենց ետեւը ունենալով՝ կը մնան զօրավար Սթաքէլպերկի երկու զօրաբաժինները, որոնց օգնութեան փութացած է զօրավար Քնտրաթօվիչ, Արեւելեան Սիպերիական հրացանակիրներու զօրաբաժինով, և Թերեւս նաեւ Վերին Հրամատարը անձամբ։ Կ'ըսուի թէ Լիաօեանկ գրեթէ անպաշտպան մնացած է, և Ռուրօքի ամէն տրամադրելի մարդ իր ձախակողմը հաւաքելով թերեւս այսօր վաղը Հայչէնկ կը մտնէ, մինչեւ որ Օքուս ալ Բայբինկ հասնուտուի։

Զօրավար Ռուրօքաթքինի մանրամասն տեղեկագիրը, Յունիս 21 թուակիր, գործնականապէս կը հաստատէ վերի ենթադրութիւնը։ Այդ օր զօրավար Օքուի բանակը կիսաբոլոր շրջանակ մը կը ձեւացնէր Ռուսներուն դէմ հարաւային կողմէն, լեռներուն և ծովուն մէջտեղ։ Զօրավար Ռուրօքաթքին կ'ենթադրէ թէ Ռուրօքի Սիուէնէնի մէջ Օքուին կը սպասէ։

Ռուսիայ ներքին գործոց նախարար Բլէվէի պաշտօնատան բարձրատիճան անձնաւորութիւններէն մին յայտարարեց էֆօ տը Բաուիի թղթակիցին, թէ «Բնական էր որ Ռուսիա առաջները թուական ստորութեան մէջ գտնուէր, քանի որ պատերազմը կը մղուի իր խարիսխէն՝ այսինքն բուն Ռուսիայէն 13,000 մղոն հեռի, և միակ գիծ մը ունինք մեզ միացնելու համար պատերազմի վայրերուն հետ։ Բայց եթէ հեռաւորութիւնը մեզի դէմ է, ժամանակը մեզի հետ է։ Եթէ Ճաբոնցիք չկարտաւորեն մեզ ետ քաշուիլ անձրեւային եղանակէն առաջ, իրենց գործը լմնցած է, որովհետեւ եթէ այդ եղանակէն վերջ կռիւները վերսկսին, 600,000 կռուող մարդ պիտի ունենանք պատերազմի դաշտին վրայ։ Եթէ նոյն իսկ անձրեւներէն առաջ անոնք Ռուրօքաթքինը պարտաւորեն Մուքտէն քաշուիլ, նոյն իսկ Խարպին, անոնց յաղողութիւնը բարոյական պիտի ըլլայ միայն, որովհետեւ ասիկա պիտի չարգիլէ բնաւ Ռուսիոյ նախայարձակ չարժումը, և թուական առաւելութիւնը մեր կողմէ յարձակողականը անդիմադրելի պիտի ըլլայ։ Իրա՛ւ, ամենքս ալ գիտենք պատերազմին գժուարութիւնները։ Բայց ստոյգ է թէ Ռուսիա պիտի յաղթէ, որովհետեւ Ճաբոնի կողմէ իր պարտութիւնը անկարելիութիւն մըն է փիլիսոփայական և պատմական տեսակէտով։»

Բայց խնդիրը այն է թէ զօրավար Սթաքէլպերկ ինչպէս պիտի պրծի Ճաբոնական երկու բանակներուն մէջէն։ Առաջին կարգի հրամատարութիւն մը և մէկ հատիկ զինուորական քաջարութիւն մը պիտի ըլլայ եթէ Սթաքէլպերկ պրծի այս վտանգէն կացութենէն։ Բայց պատերազմը մինչեւ ցարդ ապացուցուց թէ հրամատարութեան գերազանցութիւնը և զինուորներուն կռուող յատկութիւնը Ճաբոնցիներուն հետ են, և ասոր հետեւանքն էր Թէլիսուի պատերազմին մէջ Ռուսերուն պարտութիւնը։

Այս ձախողուածէն վերջ Ռուրօքաթքինի ամբողջ Բանակին կացութիւնը վերջին ծայր աննպաստ եղաւ։ Պարտեալ զօրավարը նահանջեց կամաց կամաց, և չանաց իր վերին հրամատարին մօտենալ։ Ռուրօքաթքին մեծ բան մը չի կրնար ընել Օքուին յառաջխաղացումը արգիլելու համար։ Առ առաւելն կրնար միայն երթալ Ճաբոնական միւս Բանակին՝ Ռուրօքի Բանակին կողին վրայ իյնալ, և զայն ետ քաշուելու պարտաւորել։ Այդպիսի բան մը փորձուեցաւ Ճէնկ-Հուանկ-Զէնկի հիւսիսային կողմը, բայց ռուս զօրավարը իր անբաւական մարդերով չէր կրնար վճռական հարուած մը տալ։ Չի կրնար թշնամին պաշարող չարժումը խաբանել։ Նիհար հեռագիրներէն ո՛րքան որ կարելի է ստուգել, Ռուրօքի Ռուսաց հաղորդակցութեան գիծերուն մէջտեղը մնաց, Բայբինկի մօտ։ Եթէ այսպէս է, Սթաքէլպերկի երեք զօրաբաժինները իրենց գլուխը դարձուցած են դէպ ի հիւսիս, մինչ հարաւէն զօրավար Օքուս չատ մօտէն կը հալածէ զիրենք։

Որովհետեւ Ճաբոնական բանակին վերին հրամատարութիւններուն մէջ ալ փոփոխութիւններ եղան, կը հետեւի թէ Պատերազմին մէջ տագնապալից կէտ մը մօտալուտ է։ Կը ծանուցուի թէ զօրավար Օեամա որ ընդհանուր սպարապետ անուանուած էր, այդ պաշտօնէն կը դադրի, և իրեն կը յաջորդէ Մարէշալ Մարքիզ Եամակաթա։ Բայց նոր տեղեկութիւն մըն ալ կը ցուցնէ թէ զօրավար Օեամայի ծառայութիւնները պիտի գործածուին, թէև տարբեր կարողութեամբ։ Միքատոյի զօրքերուն վերին հրամատարութիւնը պիտի վարէ։ մինչ Մարէշալ Եամակաթա Ընդհանուր Սպայակոյտին պետը ըլլալու խիստ կարեւոր դիրքը պիտի ունենայ—այսինքն Վերին Հրամատար։ Անհրաժեշտ կարգադրութիւն մըն է ասիկայ. որովհետեւ Մարէշալ Օեամա ճարտար ռազմավար մըն է, և Մարէշալ Եամակաթա մին է այն սակաւաթիւ ողջ զինուորներէն որոնք մեծ և անաղարտ զինուորական համբաւ մը չահած են արդի պատերազմներուն մէջ։ Զօրավար Ռուրօքաթքին ապահովապէս իրեն դէմ ունի թշնամի մը որ արժանի է իր թուրին, երբ դէմ առ դէմ գան ճակատամարտի դաշտերուն վրայ։ Բայց Ռուս Հրամատարին համար մեծ խնդիրը դարձեալ իր մարդոց թիւն է։ Ամէն բան կախում ունի Ռուսիայէն իրեն ղրկուած օգնական գունդերուն սակէն, որոնց համար միշտ կը լսենք թէ կուգան կ'երթան Սիպերիական և Մանչուրիական երկաթուղիին նեղ անցքին երկայնքէն։ Թիէնձինէ կը հեռագրեն թէ Ռուսք չատ տկար են Լիաօեանկի մէջ — այնքան տկար արդարեւ որ չեն կրնար բռնել այդ վայրը, և կրնան դէպ ի հիւսիս քաշուիլ։ Եթէ ա՛յս է իրենց ընելիքը, այն ատեն մեծ բան մը պիտի չկրնան փորձել Բորթ Արթուր տանող ճամբաներուն վրայ։ Բորթ Արթուր ինք իրեն միջոցներուն պիտի ձգուի, քանի որ ծովէն ու ցամաքէն նոր բան մը կարելի չէ ընել։ Ռուսք նոր թնդանօթի և նոր զօրքերու պէտք ունին, և առ այժմ իրենց ամէնէն դժուար խնդիրն է զանոնք Հարաւային Մանչուրիա ղրկել, և զօրավար Ռուրօքաթքինի տրամադրութեան տակ դնել երբ տակաւին ժամանակ կայ այդ մեծ դաւառը փրկելու։

Մարէշալ Օեամա Մանչուրիա մեկնեցաւ, իր սպայակոյտին պետն է զօրավար Քօտամա։ Մեծ Սպայակոյտին մէջ ասոնց երկուքին կը յաջորդեն Մարէշալ Եամակաթա և զօրավար Նակաօքա։

Խարպինէ կը հեռագրեն թէ Ռուս զօրքերուն կռնակը հանուած բեռները խիստ ծանր են, և անոնց թեթեւաշարժութեան արգելք կ'ըլլան, մանաւանդ լեռներէ վեր ելած ժամանակ։

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՀՅՍԻՈՆԱԿԱՆ ՅԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ԴԷՊ Ի ՀԻՒՍԻՍ

ԵՐԿԱԹՈՒՂԻԻՆ ԵՐԿԱՅՆՔԷՆ

ԲԱՆԱԿՆԵՐՈՒՆ ՄԻԱՑՈՒՄԸ

ՍԹԱՔԷԼՊԷՐԿ ՀԱԼԱԾՈՒԱԾ

ԿԱՐԵՒՈՐ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

(Վերջին թղթաբերով առնուած Եւրոպական թերթերեն։ Դեպքերը պատմուած իրենց կանոնաւորութեամբ եւ տարուկապաբ։)

ԲԵԹԵՐՍՊՈՒՐԳ, Յունիս 23.— Զարը երէկի թուով հետեւեալ հեռագիրը ընդունեց զօրավար Ռուրօքաթքինէ.—

«Ճաբոնական Բանակը Քինչէուէն ատիճանաբար սկսած է առաջանալ դէպ ի հիւսիս։

«Սիուէնէ զօրավար Ռուրօքիի Բանակին յառաջխաղացումը առժամապէս դադրած է, որովհետեւ կը զբաղին երկու Ճաբոնական Բանակներուն յառաջապահները պատերազմական վիճակի մէջ դնել։ Այս յառաջապահական ոյժը գրեթէ մէկ զօրաբաժին է, նաեւ քանի մը գումարտակ հեծելազօրք Սիուէնէի կողմը և ինը գումարտակ հեծելազօրք կը գտնուին դէպ ի հարաւ, որոնց ոյժ կուտան հետեւակներու ստուար գունդեր։

«Յունիս 19ին և 21ին թշնամին դիրքը կը տարածուէր մինչեւ 11 քիլոմէթր (վեց ու կէս մղոն) Հզիունկ-Եաօ-Զէնկի հարաւային կողմը, և ծովեզերքէն մինչեւ լեռները և քարուտ երկիր մը՝ երկաթուղւոյ գծին արեւելեան կողմը։ Հեծելազօրաց ստուար գունդեր և հետեւակներ կը գրաւեն այս յառաջապահական գիծը։ Թշնամին արթնութեամբ կը պաշտպանէ նաեւ լեռներուն անցքերը և կիրճերը երկաթուղիին արեւելեան կողմը։

«Յունիս 20ին կէս օրէ վերջ ժամը 5էն սկսեալ Ճաբոնցի ձիաւոր պահակներու շարժում մը՝ սպառնալիք մը կը պատրաստէ մեզի համար։ Ասոնցմէ զատ Ճաբոնցիք իրենց ուժերը աւելցուցած են Վանզիաքուցէի հարաւային կողմը։ Խաքապէյ, Մանզիաքուցէ և Թաքզիաքուցէի գիւղերուն մօտ։ Սիուէնի Թանչի տանող ճամբուն վրայ ալ Ճաբոնցիք զօրացած են, Բանչանիոնի և Սիսհօթանկի կողմերը։

«Ճաբոնցիք դաշտային ամրութիւններ կը շինեն Սիուէնէի Բայչէու ճամբուն վրայ։ Թշնամին յառաջապահները անցք մը կը գրաւեն Բանցիապէյի և Բանչէնկի միջեւ հիւսիսային ճամբուն վրայ, Սիաօթանկէ 15 քիլոմէթր արեւելք, և Զափանչինկ կիրճին հարաւային ճամբուն վրայ, Սիաօթանկէն 12 քիլոմէթր դէպ ի հարաւ։ Յունիս 19ին երկու Խազախներ վիրաւորուեցան չինացի աւազակներէ։

«Ճաբոնցիք ամրութիւններ չինեցին Ռուանսիանսիանի մէջ, և 18 թնդանօթ զետեղած են հոն։ Թշնամի գունդեր գրաւած են նաեւ Սարինքայ գիւղը։ Սայմացէէն 40 քիլոմէթր (25 մղոն) հիւսիսարեւելք, և զօրաւոր խրամներ կը չինեն հոն։»

Զօրավար Սախարով հետեւեալ հեռագիրը ղրկած է Ռուս Մեծ Սպայակոյտին.—

«Յունիս 21ին առաւօտուն ժամը 8ին Ճաբոնական յառաջապահ զինուորները իրենց յառաջխաղացումը սկսան երկաթուղիին երկու կողմէն մեր յառաջապահներուն երկայնքը, որոնք Հզիունկ-Եաօ-Զէնկէ վեց քիլոմէթր հարաւ կը գտնուին։ Մեր ձիաւոր յառաջապահները կամաց կամաց քաշուեցան թշնամիին ճնշումին տակ դէպ ի Հզիունկ-Եաօ-Զէնկ, և աւելի առաջ, Բայչէու։

«Կէս օրին ատենները ինը գումարտակ Ճաբոնցի հեծելազօրք հրետանիի մարտկոցով մը և բազմաթիւ հետեւակներով տարբեր ճամբէ մը կը յառաջանար։ Յետոյ Ճաբոնական ուրիշ ստուար գունդեր ալ սկսան երեւիլ, և իրկուան դէմ Հզիանկ-Եաօ-Զէնկ գրաւուեցաւ Ճաբոնցիներէն, որոնք քաղաքը մտան 32 թնդանօթներով։

«Մեր լրտեսներուն և տեղացիներուն տուած տեղեկութիւններուն նայելով, մէկ Զորքաքաքինէ բաղկացեալ թշնամի ոյժ մը համախմբուած է Զարանչինկ կիրճին հարաւային բոնլինկ կիրճին հարաւակողմը, Զանկ-Թիաթիէնի և Լօնկ-Թիա-Թիէնի մօտ։ Ճաբոնցիք Զարոնլինկ կիրճէն առաջ գացած չեն, Թանչիի ուղղութեամբ։

«Սիուէնէ Լիաօթանկի ճամբուն վրայ թշնամին մինչեւ յունիս 23ին առաւօտը գրաւեց անցքը Բայցիաքէի և Բանչանկուի միջեւ, ուր իրենց կողմէն, ո և է չարժում չի դիտուիր։

«Լրտեսներուն ըսածին նայելով, թշնամին կը յառաջանայ Սիուէնէ Խրանչա։ Թշնամի ջոկատ մը խիստ մշուշէն օգուտ քաղելով փորձեց յանկարծակի բերել մեր յառաջացած դիրքը Վանտիաքուցէի մօտ, Սիուէնէ Հայչէնկ ճամբուն վրայ, բայց մեր հետեւակ լրտեսները ժամանակին գործը իմացան, և Ճաբոնցիները ետ մղուեցան դէպի Սիուէնէ։

«Յունիս 19ի իրիկունը Ճաբոնցիք գրաւեցին Վաֆանկ-Թիէնը, Լիաօեանկի ճամբուն վրայ։»

Լիաօեանկէ, Բայբինկէ և երկաթուղիին ուրիշ կէտերէ թղթակիցներու կողմէ եկած հեռագիրներ ցոյց կուտան թէ Լիաօթունկ Թերակղզիին հիւսիսային կողմը ուրիշ ճակատամարտ մը մօտալուտ է, և պատերազմական Պաշտօնարանին մէջ ալ կ'ընդունուի թէ կռիւ մը տեղի պիտի ունենայ այսօր վաղը։

Սիուէնէի շուրջ չաբաթ մը տեղի ունեցած յառաջապահական կռիւները ուշացուցին զօրավար Ռուրօքիի յառաջխաղացումը, և զօրավար Սթաքէլպերկ կրցաւ Բայբինկ հասնիլ։ Իր վերջապահները կամաց կամաց Սէնուչէն կը քաշուին Ճաբոնական յառաջխաղացման առջեւ։

Ռուսական ստուար ուժեր հարաւ կը փութացուին Լիաօեանկէն խափանելու համար զօրավար Օքուի և զօրավար Ռուրօքիի միութիւնը։ Զօրավար Ռուրօքաթքինի նպատակն է Ճաբոնական երկու բանակներուն միացումը արգիլել։ Զօրավար Սամսոնով ալ ետ ակսաւ քաշուիլ Ճաբոնական յառաջխաղացման առջեւ։

ԹՈՒԲԻՕ, Յունիս 23.—Ճաբոնական ոստիկանութիւնը Բորէյի մէջ կը ձերբակալէ Ճաբոնական ազդեցութեան հակառակող կուսակցութեան պարագլուխները և կը յանձնէ զանոնք Բորէական իշխանութեանց։

Զօրավար Ռուրօքաթքին Յունիս 20ին Բայբինկ երթալով ալեաք անցուցեր է զօրավար Սթաքէլպերկի զօրքերը։ Անոնց կարճ բանախօսութիւն մը ընելով ըսաւ. — «Ի մօտոյ դարձեալ պիտի տեսնեմ ձեզ։ Մեր հաշիւը ի մօտոյ պիտի կարգադրենք Ճաբոնցիներուն հետ։ Եթէ չկարգադրենք՝ մեր տուները չենք կրնար երթալ։» Զօրավարին խօսքերը ջերմապէս ծափահարուեցան։

Զօրավար Ռուրօքաթքին մասնաւորապէս չնորհաւորելով Վաֆանկուի վերջին ճակատամարտին մէջ նշանաւոր հանդիսացող զօրագունդերը, Ս. Գէորգայ Խաչը տուաւ 250 սպաներու և զինուորներու։ Երբ կառախումբը ճամբայ ելաւ, Զօրավարը իր սրահ-վագոնին պատուանդանին վրայ կեցած գլխարկովը հրաժեշտ կուտար զինուորներուն։

*** Բորթ Արթուրէն կարեւոր լուրերու բացակայութեան վրայ Ռուսիոյ մէջ հանրային վատահութիւնը աւելի զօրացաւ թէ Բորթ Արթուր պիտի կրնայ դիմանալ։

*** Ռուս Սինոդին աւագ Պրոկուրոր հանրահռչակ Բօպիէտոնոսցեւ զանազան դժուարութիւններու մասնուեր է եկեղեցական խնդիրներու մասին։

*** Զարը խիստ բարկացեր է Ռուս Մոսկվայ Եպիսկոպի արարքին դէմ, որ անցեալ չաբթու Ճաբոնական փոխադրանաւ մը ընկղմեր է մէջը գտնուած մարդերովը, թէեւ անոնցմէ կէսը կ'ուզէին անձնատուր ըլլալ։ Մնացեալ կէսը անձնասպան եղեր է։

*** Ռուս զօրավար Տրակամիաով կարծիք յայտներ է թէ Ճաբոնական թնդանօթներուն թուական առաւելութիւնը և անոնց խոշորութիւնը ինքնին կը բաւեն անդիմադրելի առաւելութիւն մը տալու թշնամիին։

*** Կիաօթունկ թերակղզիին մէջ արդէն իսկ ակսեր է անձրեւային եղանակը, բայց Մանչուրիոյ մէջ դեռ մէկ ամիսէն կը սկսի։ Այս պատճառաւ չի կարծուիր որ այսօր վաղը դեռ Բորթ Արթուրի անկումին լուրը առնուի։

ՎԱՖԱՆԿՈՒԻ ՋԱԿԱՏԱՄԱՐՏԸ

ՌՈՒՍԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՆԵՊ ԿՈՓԻ ՄԸ

ԼԻԱՕԵԱՆԿ, 19 յունիս. — Վաֆանկուի ճակատամարտին չորս օրերուն մէջ չարունակ կը գտնուէի գործողութիւններու գլխին վրայ, առանց ձիէս վար իջնելու, ուստի նիւթապէս անկարելի էր ինծի մանրամասն պատմութիւնը ղրկել այս յաւէտ յիշատակելի օրերուն։

Ասկեց առաջ ինձի ծանօթ ոև է պատերազմի մէջ երբեք ներկայ եղած չէի ա՛յքան մզլեգին, ա՛յքան դիւցազնական կռիւներու, որոնց թատր եղաւ Վաֆանկուի խորտուբորտ գետինը։

Յունիս 13ի գիշերը տեղակալ էքքարտ, կամաւորներու զօրախումբի մը գլուխը անցած, գիշերանց յանդուգն զննութիւն մը կատարեց նոյն իսկ Թըշնամի դիրքերուն սրտին մէջ։ Բուլանթիէնի մէջ հաւաքեց մեր վիրաւորներն մէկ քանին, և ետ դառնալով ծանոյց թէ Ճաբոնցիք յարձակման համար կը պատրաստուին։

Երբ արշալոյսը սկսաւ ծայր տալ, նշմարեցինք Ճաբոնցիները՝ որոնք մառախլապատ կիրճերէն գլուխնին դուրս կը հանէին պաշարելով Վաֆան գիւղը, մեր ձախ թեւին շուրջ դառնալու նպատակաւ։ Մօտերը գտնուած մեր գունդերէն մին կամաց կամաց քաշուեցաւ Վաֆանտիանի բարձունքներուն վրայ, քայլ առ քայլ կռուելով հանդերձ թշնամի զանգուածներուն դէմ։ Տեսայ զանոնք որ կը շարժէին պուտտայական հեռաւոր մեհեանի մը ետեւը։ Ինը վայրկեան հետեւակ, եօթը գումարտակ հեծելազօրք և տասը կտոր լեռնային հրետանի կ'իջնէին դէպի գետը՝ որ մեզ կը պաշարէ արեւելեան կողմէն։

Մեր յառաջապահները գրաւեցին բլուրները։ Արձակաձիներու Ա. և Բ. զօրագունդին վաշտերը երկայն գծիներու ձեւով պարզեցին իրենց թեւերը զառիթափերուն վրայ։ Պահականոցները ոգեւորուեցան։ Լրտեսները ճամբայ ելան ամէն կողմ, որովհետեւ լուր հասած էր թէ թշնամին հաւասարապէս կը դառնար նաեւ մեր աջ թեւին ետեւը։ Կիրճերուն և հեղեղատներուն մէջ թնդանօթի կրակներ կը վառէին և կը մարէին։ Ձիաւորի ջոկատներ իրարու կը զարնուէին փոշիի ամպերուն մէջ։ Հեռուն կը մօտենային ճաբոնցի օգնական գունդերը։

Այս իրարանցումը տարօրինակ տպաւորութիւն մը կ'արտադրէր արեւոտ արտերուն, անտարբեր հօտերուն և չինացի գիւղացիներուն խաղաղութեան և անդորրութեան մէջտեղ։ Չինացիք կը շարունակէին իրենց աշխատութիւնները իրենց կապակերտ տուներուն մօտ, բայց թանձրախիտ կանանչին ետեւը կարծես կը ծածկէին իրենց երեսը մօտալուտ սարսափելի տեսարանէն։ Լեռներուն կատարները կը զարդարէին Բուանկթունկի թերակղզին և հեռաւորն Բորթ Արթուր։

Տաքութիւնը կ'աւելնայ։ Երկինք կրկնօտ է։ Լեռները կը վառին մանիշակագոյն լոյսով։ Զինուորները քրտինքով շաղախուած են։ Խազախները կը սուրան, կ'անցնին արագ արագ, լուր տանելով թշնամիին շարժումներուն վրայ։

Կէս օրին ատենները մեր առջեւը կ'երեւի ճաբոնական հեծելազօրքի կուռ զանգուած մը, առանց գիտնալու թէ մեր վաշտերէն մին կը գտնուի զառիթափի մը երկայնքը։ Երկու թնդանօթներէ արձակուած խոշոր ռումբեր զանոնք ետ կը մղեն, որոնք կ'առնեն կը տանին իրենց սպաննուածները և վիրաւորները։ Խազախները անոնց ետեւէն կ'ինչան և՝ բլուրներուն ետեւը կը նետեն։ Ի զուր կը սպասենք մեր ամրոցներուն մէջ նոր յարձակումի մը։

Ժամը 5ին միջոցին, պահ մը հրետանիի ընդհանուր կռիւ մը կը մղուի, բայց կը դադրի քիչ ատենէն։ Մեր լրտեսները մեզմէ 300 քայլ անդին երեւան կը բերեն թշնամին, և երեք գումարտակ Խազախներ առատ կրակ մը կը թափեն անոր դէմ։ Վերջապէս կը նշմարենք որ Ճաբոնցիք մեզ կը պաշարեն ձիու պայտի ձեւով, և ասոր վրայ կ'որոշենք քաշուիլ Վաֆանկուի մեր դիրքերուն վրայ։

Վարդափայլ լեռներուն միջեւ, որոնց գագաթները մեզմէ կը ծղարկեն երկինքը, մեր զօրքերը անյայտ կ'ըլլային կամաց կամաց զով կիրճերուն մէջ։

Ցարձակումի միջոցին վիրաւորուեցաւ և գերի բռնուեցաւ Խազախապետ Զէրաբաքին, որ ջուրի պէս չինարէն գիտէր։ Զօրավար Սամսոնով, որ արդէն համբաւ մը չունած է Մայիս 15ին Թշնամիին կողին վրայ իր ձիաւոր յարձակմամբը, քաջարի առաջնորդի մը պէս կը վարէր իր մարդիկը։

Այս կռիւին մէջ անգամ մը եւս ի յայտ եկաւ Ճաբոնցիներուն արտասովոր կարողութիւնը մեր դիրքերուն ետեւը դառնալու և արագ արագ համախմբուելու։ Իրենց նշանառութիւնը ահռելի է, նշան առած մարդերնին անպատճառ կ'իյնայ։ Թնդանօթին կրակը կ'ուղղուէր մեր քառակուսիներուն վրայ զոր առաջուընէ ամենայն ճշդութեամբ չափած չափչփած էին, կարծես թէ նարտի խաղարանի մը վրայ կը նետէին իրենց կրակը։ Կռիւն կը վերջ տեսանք միջոցներ՝ բոլորովին գնդակներով և ռումբի կտորներով ծածկուած։

Ճաբոնցիք ակսէց զատ տա՛ առաւելութիւնն ալ ունին որ ամէն տեսակ տեղեկութիւններ կ'առնեն՝ չինացի բնակիչներուն նշաններով։ Ամբողջ ճակատամարտի միջոցին Չինացիք մեր դիրքերը անոնց ցոյց կուտային երկար կողերու ծայրերը կապուած հայելիներու միջոցաւ։ Ստորագրողներէն մէկ քանին բռնեցինք։

ՆԵՄԻՐՈՎԻՉ ՅԱՆՉԷՍԿՈ

Բ. ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Լիաօեանկ Յունիս 18.— Յունիս 14ին, լոյսը չծագած, դիրք բռնեցինք Վաֆանկուի մօտ։ Զանակողմը կը գտնուէր զօրավար Կէրնկրօս՝ սիպերիական արձակաձիներու երեք զօրագունդերով, աջակողմը զետեղուած էին ձիաւորները և հետեւակազօրաց 31րդ գունդը. վերջապէս կեդրոնը բռնած էին հրետանին և մնացեալ զօրքերը։

Առտուն կանուխ ուղղուեցաւ դէպի մեր աջ թեւը։ Ճամբան տեսայ որ մեր մարտկոցները արդէն գործի սկսած էին Ճաբոնցիներուն յարձակումը սկսած էր, բուռն, յամառ և համախումբ։ Առաջ կերթայի թնդանօթներուն թնդիւնին և հրացաններուն անընդհատ չառաչիւնին մէջտեղ։ Զօրավար Սամսոնով՝ Բրիմօրսքի վիշապազօրքերուն և երկու զօրագունդ խազախներուն գլուխը անցած՝ գնաց այքէ անցընել խոշոր հովիտները և աջակողմի կիրճերը, յետոյ տեղաւորուեցաւ աջակողմեան կողին վրայ 31րդ զօրագունդին առջեւ։

Ճաբոնցիք ուժգնապէս իրենց հրետանին համախմբեցին մեր 4րդ մարտկոցին դէմ, որ կը տաւանորդէր թեթեւազէն գունդերը։ Իրենց յայտնի դիտաւորութիւնն էր մէկ անգամով վերջացնել այս մարտկոցին գործը որ նեղացուցիչ էր իրենց։ Արդարեւ, այդ մարտկոցը մերթ ընդ մերթ անյայտ կ'ըլլար ռումբի պայթումներուն ամպերուն տակ։ Երկաթի ճշմարիտ կարկուտ մը կը ծածկէր զայն։ Այսուհանդերձ մարտկոցը իր աշխատութիւնը կը շարունակէր այս դժոխքին մէջ, պատասխանելով մահաբարսուռ կրակով մը։ Վերջապէս իր բոլոր սպաները վիրաւորուեցան, թնդանօթաձիգ զինուորները սպաննուեցան, 28 ձիեր դիպաստ ինկան, և այն ատեն մարտկոցը պարտաւորուեցաւ կրակ դադրեցնել։

Այս միջոցիս, ծովեզերքին ստորոտը զետեղուած մարտկոցը գրեթէ քանդեց թշնամիին անպատ գունդերը, որոնք յարձակման համար վեր կ'ելնէին, նշանառութեան ճշմարիտ հրաշքներ գործելով։ Ճաբոնցիք թէեւ թիւով չատ՝ պարտաւորուեցան քաշուիլ։

Հիմա ուշադրութիւնը կեդրոնացաւ երկու թեւերուն վրայ։ Կէս օրին գացի մեր ձախթեւին վրայ, որուն կը հրամայէր զօրավար Կէրնկրօս։ Ապառաժուտ զառիթափին վրայ, որ կ'երթար կը յանգէր նեղ հովիտ մը, երեք յարկով բնակարաններ փորուեցան ետեւի զառիթափին վրայ չարուեցան երեք գունդ պահեստի զինուոր։ Իսկ չորս կողմը՝ կիրճերուն և հեղեղատներուն մէջ՝ զետեղուեցան թեթեւ շրջուն հիւանդարանները։

Հոս կռիւը սկիզբէն անլուր սաստկութեամբ մղուեցաւ։ Ճաբոնցիք միաքերնին դրած էին մեր խրամներէն դուրս հանել մեզ։ Առաջ կը քալէին երբեմն շղթայաձեւ, երբեմն կարգ կարգ։ դիմացի զառիթափերէն կրակ կ'ընէին, նշան կ'ընէին երեւցող ամէն զինուորի, ամէն ձիաւորի։ Հակառակ իրենց ահագին կորուստներուն՝ կը կրկնէին իրենց յարձակումները առանց յոգնելու, միշտ աւելի բազմաթիւ զօրքերով կուգային, մեր մէկ վաշտին դէմ հանելով ամբողջ զօրագունդ մը, և մէկ մարտկոցին դէմ ալ երեք մարտկոց։ Զօրավար Կէնկրօս վիրաւորուեցաւ կռիւին սկիզբը, բայց իր տեղէն չէեռացաւ։ Իրիկունը կռիւն վերջ միայն իր վէրքը կապել տուաւ։

Գալով զինուորներուն, ասոնք ճըշմարիտ դիւցազներ են։ Մարդ ուզէ չուզէ միտքը կը բերէ առասպելական ժամանակներու քաջագործութիւնները. կռիւի ժամանակ հանդարտ և յամառ. նահանջի ժամանակ դանդաղ, հիւանդարանին մէջ համբերող և լուռ, առանց տրտունջի մեռնող սարսափելի վէրքերէն։ Այս երկու օրուան քառմեսելի նախճիրին մէջ իրենց լուռ զոհաբերութիւնը անմահ է։

Անկարագրելի ճակատամարտի մը թատր հղաւ այն կիրճը որ մէկ կողմէ կը յանգի Վաֆանկու և միւս կողմէ Լուանքէու։

Ճաբոնցիք նախ և առաջ մէկ մարտկոց միայն դրին մեր աջ թեւին դէմ։ Բայց երբ մեր արձակաձիները բարձունքը գրաւեցին ու մեր հեծելազօրքն ալ սկսաւ թշնամի դիրքին ետեւը դառնալ, յանկարծ երեւցաւ ճաբոնական երկրորդ մարտկոց մը։ Մին թնդանօթահարեց մեր կամաւորները, միւսը մեր գումարտակները և խազախները, այրելով մրկելով զանոնք իրենց նոյն սեղմ և բացառիկ կերպով ճիշդ կրակով։

Հարիւր հազարի մօտ մարդիկ մասնակցեցան կռիւին։ Ճաբոնցիք ունեցան 32 թնդանօթներ։ Մեր ունեցածներուն թիւն է 50։ Ճաբոնցիք ունեցան 3000 զոհեր։ Մենք 1000

նակցեցան այս ճակատամարտին։ Ճաբոնցիք մեզմէ կրկնապատիկ բազմաթիւ էին։

Մեր կորուստները մեծ են, բազմաթիւ սպաներ սպաննուեցան և վիրաւորուեցան։ Բայց թշնամիին կորուստներն ալ խիստ շատ են։

Ռուս զինուորները սոսկալի կերպով յոգնած էին և անօթի այս յիշատակելի ճակատամարտէն վերջ։ Եւ սակայն անկարելի էր ուտելիք բերել իրենց, որովհետեւ մատակարարական կարգն ալ խափանուած էր ահեղ կռիւին չփոթութիւններէն։ Մեր զինուորներուն այս համբերութիւնը յուզեց մեզ արտասուելու ատիճան։

Շատ ուշ սկսանք հաւաքել վիրաւորները։ Շատերը մեացին ճակատամարտի դաշտին վրայ։

ՆԵՄԻՐՈՎԻՉ ՏԱՆՉԷՍԿՈ

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԶՈՒԽՍԿԱ ԵՎ ՃԱՓՈՆ

ՊԱՏԵՐԱԶՄ

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ, Յուս. 26.—Մոսկվայէ Ալեքսեվ կը հեռագրէ Զարին.—Բորթ Արթուրի նաւաբաժինը, որ 6 զրահաւորներէ, 5 յածանաւերէ և 10 Թորփիլանաւերէ կը բաղկանար, ամսոյս 23ի առտուն բաց ծովը ելաւ առանց արկածի։ Երբ մեր մարտանաւերը նաւանգիստէն դուրս ելան, հորիզոնին վրայ նշմարեցին Թշնամի նաւաբաժինը, որ 9 մեծ մարտանաւերէ և 22 Թորփիլանաւերէ կը բաղկանար։ Մեր նաւաբաժինը յարձակեցաւ Թշնամիին վրայ։ Ցարդ տեղեկագիր չեմ ստացած այս նաւամարտին արդիւնքին վրայ։ (Մոսկվայ Թօկօ, ծանոյց արդէն այս նաւամարտին ելքը։)

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ.—Զօր. Սախարով կը տեղեկագրէ Թէ ճաբոնական յառաջապահները ամսոյս 25ին մօտեցան Քայչուի մինչեւ 25 քիլոմէթր, իրենց ճամբուն վրայ քանի մը գիւղեր գրաւելէ վերջ։ Թշնամին կը շարունակէ գրաւել Բանծիապէի և Բանչանիուի միջեւ գտնուող կիրճերը, Սիուեէնի հիւսիսային կողմը՝ Քայչու տանող ճամբուն վրայ։ Ամսոյս 24ին ճաբոնական զօրաց յառաջխաղացութիւն մը նշմարուեցաւ Սարկանքուի կողմէն, Ֆէնկ-Հուանկ-Զէնկի հիւսիսարեւմտեան կողմը և Հայչէնկ տանող ճամբուն վրայ։

ԲԱՐԻԶ.—Բարիզի ճաբոնական դեսպանատան հասած հեռագիր մը կը ծանուցանէ Թէ, Ճաբոնցիք Սանթակոյի կողմերը ռուսական հեծելազօրաց ջոկատի մը հանդիպելով, վրան յարձակեցան և Ռուսերը վանեցին իրենց գիրքերէն։ Ռուսերը այն կռուին մէջ 60 հոգի կորսնցուցին։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ.—Կը հերքուի Քայքինկի գրաւումը՝ Ճաբոնցիներուն կողմէ։

ԼՈՆՏՈՆ.—Ամերիկան աղբիւրէ կը ծանուցուի Թէ Սիմէն-Թինկի ճակատամարտին մէջ, ռուսական կորուստները 16,000 հոգի (.՝ .՝) եղած են։

—Բորթ Արթուրի առջեւ տեղի ունեցած նաւամարտին մէջ, ճաբոնական երկու Թորփիլանաւ և երկու Թորփիլանաւած ծանրապէս վնասուեցան։ (Թօկօ ըսաւ արդէն Թէ այս նաւամարտին մէջ իր նաւերը ծանր վնաս մը չկրեցին։)

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ.— Ռուսական օ. ժանդակ կարեւոր այժեր հասան Լիաօեանկ։

ՔԻԼ.—Էտուարտ Թագաւոր ներկայ գտնուեցաւ մտերմական ճաշի մը։ Հօնկնգօլերցի մէջ։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Զիւմպիւլիւ խանի տպարանս մէջի ապրանքներով վերջերս հրոյ ճարակ եղած էր արկածի հետեւանքով։ «Պալքան» ընկերութենէն, որ 1500 լիրայի ապահովագրած էր զանոնք, վնասս ամբողջովին ստացած ըլլալով, կը փութամ հրապարակաւ շնորհակալիքս յայտնել սոյն ընկերութեան և անոր Թուրքիոյ գործակատարին՝ Արշակ էֆ, Ունճեանի։

ԿԱՐԱՊԵՏ ՊԻՊԷՐԵԱՆ

Կ. Պոլիս, 14 Յունիս 1904

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

27 Յունիս 1904

Ֆրանս. 3% Français)	97	75
Րէնթ (Tab. Turcs)	380	—
Օսմ. Միացեալ (R. Nv. Unif.)	85	87
Երկաթուղի (Lots Turcs)	123	—
Պանք Օթթ. (Banque Ott.)	586	—
Թրանսվալ (Transvaal)	104	—

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԱԶԳ. ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ

Բարեյիշատակ Ասպետ Աստուածատուր Ա. Զունդ, իր կենդանութեան, 1890 Ապրիլ 3 (Ն. Տ.) Թուականի կտակովն «Ասպետ Զունդ» անուան ներքեւ համալսարանական բարձրագոյն ուսման հետեւելու կարօտ ուսանողներու նպաստելու համար յատուկ դրամագլուխ մը Թողած է, անոր մատակարարութիւնը Կոստանդնուպոլսոյ Աւստրօ-Հունգարական Հիւպատոսարանին, իսկ ուսանողաց ընտրութիւնը՝ առաջին երկուքէն ետքը՝ Ազգ. Պատրիարքարանի վերապահելով։

Մէն մի ուսանողի Թոշակը տարեկան 2000 ֆրանք է, վճարելի Աւստրօ-Հունգարական Հիւպատոսարանէն, և ուսմանց ընթացքը պիտի կատարուի եւրոպական համալսարաններէ կամ բարձրագոյն վարժարաններէ միոյն մէջ։

Թոշակնկալք պիտի ըլլան Հայ. Ուղղափառ եկեղեցւոյ զաւակ, և Թոշակը ընդունելու իրաւունք պիտի ունենան ուսմանց տեւողութեանը ժամանակ, այն է առ առաւելն հինգ տարի, եթէ բարոյապէս և քաղաքականապէս պարկեշտ և կանոնաւոր կենցաղ ունենան ու ուսմանց մէջ կանոնաւոր յառաջադիմութիւն ընեն յաջողութեամբ քննութիւններ անցնելով։ Ըստ այնմ առաջիկայ 1904-1905 դպրոցական տարեշրջանի համար պիտի կատարուի Թոշակնկալ տանի մը ընտրութիւնը։ Ուստի կը հրաւիրուին այդ պարագային օգտուիլ ուզող երիտասարդներն, ներկայել Ազգային Պատրիարքարանի մինչեւ առաջիկայ Յուլիս 17/30 իրենց խնդրագիրը, որուն մէջ պէտք է յայտնուած ըլլայ Թէ ո՞ր վարժարանին մէջ և ինչ ուսման հետեւիլ կը փափաքին, և որուն կցեալ ըլլալու են,

1. Մանդեան և մկրտութեան վկայական։
2. Բարի վարուց վկայական։
3. Հայ լեզուի և հայ հմտութեանց մէջ գոհացուցիչ յառաջադիմութիւն ունեցած ըլլան և ձեռնհաս եկեղեցական իշխանութեան վկայագիր։
4. Երկրորդական կամ միջնակարգ կոչուած ուսմանց ընթացքը աւարտած լինելուն վկայագիր։
5. Զքաւորութեան վկայագիր, որուն մէջ պէտք է հաստատուի Թէ կարօտ դասակարգէ է խնդրարկուն։

Ընտրութիւնը պիտի կատարուի մրցման ձեւով և արժանաւորագոյնն և յարմարագոյնն նախապատուութիւն պիտի ստանայ։

14 Յունիս, 1904

ՀԻԻԱՆԴԱՆՈՑԻ ՏՆՕՐԷՆԸ

Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը հինգշաբթի օրուան նիստին մէջ Ս. Փրկչի Ազգ. Հիւանդանոցին Տնօրէն կարգեց Յակոբ էֆ. Համամճեանը և Փոխ-Տնօրէն՝ Իսրայէլ էֆ. Հայկազնը, որ արդէն նոյն պաշտօնը կը վարէր։

Յակոբ էֆ. Համամճեան երկար տարիներ Պետական այլ և այլ պաշտօններ վարած՝ փորձառու և կարող անձնաւորութիւն մըն է, որ վերջերս կինճ գաւառին կառավարիչի օգնականն էր։

Հոգաբարձութեան ատենադպիր Գրիգոր էֆ. Ալեանազեան, կիրակի օր Հիւանդանոց առաջնորդելով նորընծաւիր տնօրէնը, պաշտօնապէս հրաւիրեց զայն նոր պաշտօնին գլուխը։ Ամբողջ պաշտօնէութիւնն ու պատուաւոր պատգամաւորները շնորհաւորեցին Համամճեան էֆէնտին։ Խմբագրութիւնս արդիւնաւէտ պաշտօնավարութիւն կը բարեմաղթէ։

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ տօնին առթիւ, Ս. Պատրիարքը շնորհաւորական հեռագիրներ ուղղեց Մեծ Կղզի ու Պէօյիք քաէրէ Գարակէօզեան և Կիւմիւշկէրտան Գրիգոր էֆէնտիներու և Շամանճեան Գրիգոր խանի։

Ց. ԻԶՄԻՐԵԱՆՑ Գրական Ցանցնաժողովը մեզ կը հաղորդէ առաջիկայ մրցանակի համար Բառարանի մը պատրաստութեան ծանուցումը, զոր պիտի հրատարակենք վաղը։

ՀԱՑ-ՀՌՈՄԷԱԿԱՆՆԵՐԷՆ.— Հանգուցեալ Տ. Իմմանուէլեանի յաջորդին ընտրութեան համար, Պատրիարքարանը այս օրերս Կայս. կառավարութեան պիտի մատուցանէ հինգ ընտրելիներու ցանկը։

—Տրապիզոնի առաջնորդ Տ. Ստեփան եպս. Աբիկեան երէկ Պոլիս ժամանեց մասնակցելու համար ընտրողական ժողովին որ պիտի գումարուի յուլիս 4ին։ Մարաշի և Խարբերդի եպիսկոպոսները այս շաբթու Պոլիս կը հասնին։

—Պատր. Փոխանորդ Արփիարեան արքեպս. կիրակի պատարագեց Օրթագիւղի Անտոնեան Միաբանութեանց Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ և մաղթանքներ ըրաւ Վեհ. Սուլթանին համար։

ՊԱՆՏՐՄԱՑԻ Ս. Աստուածածին եկեղեցւոյ քահանաներէն արժ. Տ. Միքայէլ քհ. Գիւլպիւլեան, որ քանի մը օրէ ի վեր մայրաքաղաքս կը գտնուէր, երէկ իր պաշտօնատեղին մեկնեցաւ։

ԶԱՔՍՆԹՔ ՀԱՅ-ԼԱՅՖԻՆ ՄԷՋ

Յարութիւն էֆ. Պապաեանի, Օր. Արմենուհի Գարակէօզեանի հետ պատկառելի Թեան հանդէսը երէկ տեղի ունեցաւ Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցիին մէջ, կնքահայրութեամբ՝ փեսին պզտիկ եղբօր Հրանտ էֆէնտիի։ Կանուխէն արդէն Բերայցի հեւսքիրներու երկսեռ բազմութիւն մը եկած գրաւած էր Ս. Երրորդութիւն եկեղեցիին կողմնակի երկու գաւիթները և վերնատունը ամբողջ։ Ժամը իններն հարսնեւորներու շէք ու շքեղ երկսեռ բազմութիւնը սկսաւ հասնիլ։ Արտաքին դուռնէն պարսկական թաւ գորգեր փռուած էին մինչեւ ներս։ Տաճարին դուռին առջեւ շէք երիտասարդներ, Տեարք Վահան Մինասեան, Ներսէս Նաւլեան, Ժոռժ Զինկիլլի, Գարագաշ, Արմենակ Գաբամաճեան և Ժ. Աւռա՝ ներս, մասնաւորապէս պատրաստուած շքաթոռի մը մէջ կ'առաջնորդէին հարսնեւորները։ Հալաւորնէքի արարողութիւնները սկսան նախագահութեամբ Տ. Երէցեան սրբազանի, որ իր շուրջը ունէր Տ. Տ. Բարգէն, Ղեւոնդ վրդ.ները Տ. Մկրեան Ա. քհ. Բերայի, Ղալաթիոյ և Գում.Գարուի քահանաները և բազմաթիւ դպիր։

Հալաւորնէքէն վերջ Տ. Գէորգ Սրբազան շքեղապէս զգեստաւորուած բեմ ելաւ և ձեռնտուութենէն յետոյ, զոր կատարեց Պալաթի Տ. Միքայէլ քհ. Վարժապետեանը, բնաբան առնելով «Արդ զոր Աստուած զուգեաց մարդ մի՛ մեկնեսցէ» խօսքը երկարօրէն խօսեցաւ և բացատրեց ամուսնական կեանքին այլ և այլ դրուագները։ Բեմբասքօսը յետոյ անդրադառնալով նոր ապագայ ամուսին, ըսաւ Թէ փեսան՝ Յարութիւն էֆ. Պապաեան Թէեւ դեռ երիտասարդ տարիքի մէջ, բայց կրցած է մեծ համբաւ մը շինել առեւտրական հրապարակին վրայ։ Իսկ Օր. Արմենուհի Գարակէօզեան բարեհամբաւ գերդաստանէ, օժտուած է սրտի ու միտքի ազնիւ յատկութիւններով։

Արարողութիւններէն վերջ, հարսնեւորները եկեղեցւոյ գաւիթին կողմնակի դուռանէն առաջնորդուեցան Սբլատիսի ընդունելութեան սրահը զոր գնահատելի վայելչութեամբ յարդարած էր Մկրտիչ էֆ. Թօքաթլեան, նկատողութեան առնելով օրուան հարսնեւորներուն ընտանեկան բարձր դիրքը։ Հարսին և փեսին մուտքը բուռն ծափերով ողջունուեցաւ։ Հարսանեկան խրախճանութիւնները տեւեցին մինչեւ իրիկուան ժամը 12, երբ հարսնեւորք իրենց ջերմ շնորհաւորութիւնները մատուցանելով Թէ՛ նորապսակ ամոլին և Թէ անոնց ընտանեկան պարագաներուն՝ ուրախ տպաւորութեան տակ մեկնեցան։ Իսկ Տէր և Տիկին Յարութիւն էֆ. Պապաեան երէկ իրիկուան կառախումբով Փընէլլ մեկնեցան, իրենց մեղրալուսինը անցնելու համար։

Բազմաթիւ ներկաներուն մէջ կը նշմարուէին Գրիգոր էֆ.Գարակէօզեան, Տիկին Վասիլուհի Գարակէօզեան, Տիկին Սրբուհի Գարակէօզեան, Տէր և Տիկին Թագաւոր Գարակէօզեան, Եդուարդ էֆ. Գարակէօզեան, Տէր և Տիկին Կ. Պապաեան, Սարգիս էֆ. Գարակէօզեան, Տէր և Տիկին Մ. Պապաեան, Տէր և Տիկին Փիրայր Արծրուման, Տէր և Տիկին Էսաեան, Վահան էֆ. Էսաեան, կարապետ էֆ. Էսաեան, Արշակ էֆ. Էսաեան, Օր. Էսաեան, Տէր և Տիկին Միհրան Տէր Ներսէսեան, Միսաք պէյ Մակարեան, Տէր և Տիկին Ուոչպերն, Մագուտ էֆ. Նշատաճեան, Ստեփան էֆ. Զապլքճեան, Մատամ Ռասթալի, Օր. Եալաղճեան, Գրիգոր էֆ. Նարլեան, Տոքթ. Գաբամաճեան, Մ. Քօրբի, Սարգիս էֆ. Թաշճեան, Միհրան էֆ. Զապլքճեան, Տիգրան էֆ. Բարաղամեան, Օր. Բարաղամեան, Լեւոն պէյ Փափազեան և Յակոբ Յակոբօֆ, Նազարէթ Եազըճեան, Խոսրով Գուրու Պալըգեան Կարապետ Կիւլէսէրեան էֆ.ները, և հայ ու օտարազգի բազմաթիւ ականաւոր անձնաւորութիւններ։

Բազմաթիւ ծաղկեփունջեր եկած էին քարեկամներէ և ազգականներէ, ինչպէս նաեւ շնորհաւորական հեռագիրներ։

Մանզումէ իր շնորհաւորութիւնները կ'ուղղէ երկու կողմի պարագաներուն այս բարեբաստիկ առթիւ։

ՆԵՑԱՆԿՕՍՈՒԹԻՒՆ

Բաղաքապետական Խորհուրդի և Բաղաքական Ժողովի անդամ Վսեմ. Տիգրան էֆ. Տ. Ներսէսեանի որդին Տպագրիչ-Իրդեալաձառ Վահրամ էֆ. Տ. Ներսէսեան Օր. Նեկատ Մ. Աւէթճեանի հետ նշանուեցաւ առջի օր։ Նշանախօսութեան արարողութիւնը տեղի ունեցաւ Սկիւտար Պաղլար Պաշի Աւէթճեանց բնակարանին մէջ։

Վահրամ էֆ. զարգացած և գործունեայ երիտասարդ մըն է որ իր առեւտրական գործին մէջ փայլուն ապագան չինած է կարճ ատենուան մէջ։

Իսկ Օրիորդը Սկիւտարի ծանօթ ընտանիքներէն բարեհամբաւ գերդաստանի մը զաւակն է որ իր բարոյական և մտաւորական ազնիւ ձիրքերովը կը խոստանայ երջանիկ միութիւն մը կազմել իր խօսեցեալին հետ։

Խմբագրութիւնս իր շնորհաւորութիւնները կ'ուղղէ երկու ընտանիքներուն ալ։

"ՄԱՆԶՈՒՄԷ„Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ՕՐ. ՀՐԱԶՈՒՀԻ ՍՏԵՓԱՆԵԱՆ
ՅԱԿՈԲ Ս. ՄՈՒՐԱԴԵԱՆ

ՕՐ. ԶԱՊԵԼ Մ. ԲԵՇՏԻՄԱԼՃԻԵԱՆ
ՆԻԿՈՂՈՍ Ց. ՊԻԿԱԼԻԵԱՆ
ՆԵՇԱՆՈՒԱՆ

ԿՆՈՔՆԵՔ

ԺԻՐԱՑԻ. որդի Արշակ էֆ. Պիւլպիւլեանի, կնքահայրութեամբ Ստեփան էֆ. Տէտէեանի. մկրտուեցաւ Էյուպ Ս. Աստուածածին եկեղեցիին մէջ։

ՐԷՍՄԻ

ԹԷՎՃԻՇԱԹ

Մէհլիսը Մէարիֆ ազալըղնա էնգարէ վիլայէթի մէարիֆ միւտիրը սպրգը պատէրլու Խալիլ Բէյմալ պէյ էֆէնտի թային պուրլուլմուշ տրը։

ՆԵՐՔԻՆ

ՐԻՄԱԼԻՏՏԻՆ ՓԱՇԱ.— Երէկուան թուրք թերթերը հետեւեալ պաշտօնական զեկոյցը հրատարակեցին.—

«Բէմալէտտին փաշայի ապացուցած ոճիրին պատճառաւ, Նախարարաց Խորհուրդին որոշմամբ կայս. Իրատէ մը հրամայեց ետ առնել անոր ունեցած ատիճանները և պատուանշանները ու հրամայեց որ Պրուսա բնակի։»

ԹՈՒՐՔԻԱ ԵՒ ՀԱՊԷՇԻՍՏԱՆ.— Գրած էինք Թէ Օսմ. Պատուիրակութիւն մը մեկնած էր Հապէշիստան, զօր. Սատրգ փաշայի նախագահութեամբ։ Օսմ. Պատուիրակութիւնը Աֆիս-Ապապա ժամանեց և ներկայացաւ Մենէլիք կայսեր, որուն յանձնեց Վեհ. Սուլթանին նուէրները։ Նէկիւսը ի պատիւ պատուիրակներուն հացկերոյթ մը տուաւ որուն ներկայ գտնուեցան Պետական բարձրաստիճան անձնաւորութիւններ և նախարարապետը։

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ.—Խանեհանը Այ Օսմանն պատուաւոր նշանը Ֆրանց Եոզէֆ Կայսեր յանձնելու համար Վիեննա գացող Օսմ. արտասովոր պատուիրակութեան պետ Շաքիր փաշա, ուրբաթ օր հացկերոյթ մը տուաւ ի պատիւ հիւրասէր աւստրիացի սպաներուն։

ԽՏԻՎԸ որ Վիեննա կը գտնուի, Բարիզ և Լոնտոն պիտի երթայ զբօսական պտոյտի համար։ Ճ շաբաթ պիտի մնայ Տիվոնի մէջ եւ յետոյ Պոլիս պիտի գայ։

ՊՈՒԼԿԱՐԻԱ.— Վիեննական թերթերը կը գրեն Թէ իշխան Ֆէրտինանտ և մայրը՝ Բլէմանթին իշխանուհին մօտերս Մարիէնպատ կ'պատուին։

—Իշխանը Էօքսինակրատ կանչեց վարչապետ զօր. Բէթրօֆը և ներքին գործոց նախարար Մ. Բէթքովը։

ՎԻԵՆՆԱՅԻ պարսիկ դեսպան Հայազգի Ներիման խան հանգստեան կոչուած ըլլալով՝ իրեն յաջորդ կարգուեցաւ Ուաշինկթընի պարսիկ դեսպան Իսաաք խան. մինչեւ իրեն ժամանումը դեսպանատան գործերը պիտի վարէ Նեվրուզ խան։

ԳՈՀՈՒԹԵԱՄԲ կը լսենք Թէ Տպագրական Տեսչութեան Բ. օգնական անուանուեցաւ Գ. օգնական Վէհպի պէյ, որուն յաջորդեց Ա. քարտուղար Փայիզ պէյ։

ԱՒՍՏՐԻԱԿԱՆ նաւթիլուս և Ալպպրոս թնդանօթակիրները, որոնք Իզմիր կը գտնուին, Պոլիս ալ պիտի այցելեն, իրենց մէջ ունենալով նաւային ուսանողներ։

ՊԱՇՏՕՆԵԱՑԻ ԽՆԴՐԱՆՔ.—Դրաշմատուրքի նոր օրէնքին կիրառման հսկելու համար Հաճ. Պարտքի Վարչութիւնը մասնաւոր դիւան մը պիտի հաստատէ։ Նոր պաշտօնեաներու ընտրութիւնը կատարելու համար յանձնաժողով մը կազմուեցաւ ձկնարանի և աղի վարչութեան մէջ։ Անդամներն են նոյն վարչութեան վերատեսուչ Բիղա պէյ (նախագահ), Ա. քննիչ Մելիթիտի էֆ., ոգելից ըմպելիներու վարչութեան քննիչ Մ. Շապէ և ձկնարանի համարակալ Մէհմէտ Սալիհ պէյ։

ԾԽԱԽՈՏԻ ՐԷՅԻԻՆ անցեալ չորեքշաբթի զուտ հասոյթն է 410,000 ոսկի, մինչ նախորդ տարի 360,000 էր։ 20 ֆր. շահաբաժին պիտի տրուի, մինչ նախորդ շահաբաժինը 18 ֆր.էր։

ՆՈՒԱԶՈՒՐԴ.—Հիճազի երկաթուղիին յանձնաժողովը նուազուրդի կը դնէ երկաթէ 5 կամուրջներու շինութիւնը Հայֆայի ճիւղին համար։ Մասնակցողները 50,000 ֆր.ի երաշխաւորագիր մը պիտի ներկայացնեն, զոր պէտք է ցուցնեն մինչեւ 20 օր, Նաֆաայի մասնագիտական խորհուրդին։ Նուազուրդին համար դիմել երկաթուղիի յանձնաժողովին, Յուլիս 9/22ի Գ. օրը։

ԳԻՇԵՐԻՍԱՆ ՀԵՌԱԳԻՐ

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

Երէկ գիշեր ուշ ատեն հեռագրական գործակալութեանց կողմէ մեզ հաղորդուած են հետեւեալ հեռագիրները.—

ԲԱՐԻԶ, 27. — Ռուս սպայակոյտը հրատարակեց Յունիս 13ի ռուսական կորուստներուն Թիւը։ Նաւատորմին կորուստներն են.— 44 սպայ մեռեալ, 13 սպայ վիրաւոր, 920 նաւազ մեռեալ 220 վիրաւոր և 4 գերի։ Ցամաքային քանակին կորուստներն են.—36 սպայ մեռեալ, 103 վիրաւոր, 20 սպայ գերի, 920 զինուոր մեռեալ, 880 վիրաւոր և 696 գերի։

—Ներքին գործոց նախարար Մ. Բէյէվէ Թղթակցի մը յայտնեց Թէ Ռուրօքաթքին մինչեւ Խարպին պիտի նահանջէ, ուր պիտի սպասէ նոր ուժերու, որոնք պիտի հասնին անձրեւներու եղանակին և Թէ Ռուսք ամէն ատենէ աւելի որոշած են մերժել ամէն միջամտութիւն։

ԼՈՆՏՈՆ.—Նիւ Եորքէն կը հեռագրեն Թէ ճաբոնական կառավարութիւնը կաբեւոր պայմանագիրներ կնքած է Աւստրալիոյ և Ամերիկայի մէջ ձիերու գնման համար։

ԲԱՐԻԶ. — Հավաս կը ծանուցանէ Թէ ամէն օր օգնական զօրքեր կը ղրկուին Ռուսներուն, վասն զի մեծ ճակատամարտ մը մօտալուտ կը նկատուի Ռուրօքաթքինի և Ռուրօքիի ու Օքուի միջեւ։

ԼՈՆՏՈՆ.—Զօր. Նոձրի յանձնուեցաւ Բորթ Արթուրի և ռուսական բանակներուն միջեւ եղած հաղորդակցութիւնները խզելու գործը։

ԲԱՐԻԶ.—Ամերիկեան աղբիւրէ լուրի մը նայելով՝ Սի-Մէն-Թինկի ճակատամարտին մէջ Ռուսները մեծ կորուստներ ունեցան։ Լիաօեանկէն ռուս բանակին 16,000 զինուոր ղրկուեցաւ։

ԼՈՆՏՈՆ. — Զօր. Ռուրօքաթքին նկատելով որ զօր. Սթաքելպերկ պաշարուելու վտանգին մէջ է, որոշեց անոր օգնել. այսպէս երկու թշնամի բանակները իրարու պիտի հանդիպին Զիվիէնի և Գայրինկի մէջտեղի գիծէն 100—150 քիլոմէթր դէպ ի հարաւ։ Ճակատամարտի դաշտին վրայ 200—250,000 հոգինոց բանակ մը համախմբուած պիտի ըլլայ։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ.—Լիաօեանկէն կը հեռագրեն Թէ քանի մը օրէ ի վեր տեղացող անձրեւներէն ճամբաները աւերուած են, հեռագիրներու փոխանակութիւնը դժուարացած է և ճաբոնները դժուարութեանց կը հանդիպին։

ՍԱԿԱՐԱՆ

ԱՐԾԹԵՈՒՂԹԵՐՈՒՆ ՎԻՃԱԿԸ

ՕՍՄ. ԹՈՒՂԹԵՐ

Ղալաթիոյ, Լոնտոնի, Բարիզի, Պերլինի, Վիեննայի և Պրիւքսէլի Սակարաններուն մէջ բոլոր քոնսոլիտէներուն և ռանդերուն գլուխը կը գտնուի Օսմ. Միացեալը — իւնիֆիֆէն — Թէ՛ գործառնութեանց տեսակէտով և Թէ գիներուն բարձրութեամբ։ Դրեթէ ամէն պետական Թուղթեր ինկան քիչ չատ, Մ. Արեւելքի պատերազմին հետեւանքով, և Թէեւ պահ մը Օսմ. Քոնսոլիտն ալ ազդուելով իբր առաջնակարգ ռանդ, մինչեւ 80 ղրշ.ի ինկաւ, բայց հետզհետէ վրայ դնելով, այսօր դարձեալ հասած է անանկ սակի մը, 93 ղրշ. որ համեմատապէս ոչ մէկ արժեթուղթ կրնայ իր վիճակին հաւասարիլ։ Շատեր գնեցին և այսպէսով շահեցան։ Այսօր Օսմ. Քոնսոլիտի ներկայ սակով, բացի տոկոսէն, 14-16% շահ մը ըրած են, և այս Ֆոնտօֆի վրայ։

—Մախոտի Ռէժիին Թուղթերը եւս ներկայիս լաւ վիճակ մը ունին։ Հրատարակուած վիճակացոյցներէն ինչպէս կ'երեւայ, ծխախոտը տակաւ շատ կը սպառի ժողովուրդին մէջ, և ինչո՞ւ չսպառի, քանի որ հիմա ոչ միայն ծխավաճառի խանութները շատցած են, այլ և ամէն քայլափոխիդ շրջուն ծխավաճառի մը կը հանդիպիս։ Ժողովրդական առած մը կ'ըսէ. «Գինեառուն որչափ շատ ըլլայ, այնչափ շատ օղի կը սպառի»։

* * *

ՖՐԱՆՍԱԿԱՆ ՌԱՆԴ

Թէեւ ոչ 2-3 տարի առաջուան չափով, բայց բաղդատապէս լաւագոյն վիճակ մը ունի Ֆրանս. Ռանդը։ Միաբանութեանց խնդիր, Շարդռէշներու խնդիր եւն. այլ եւս չեն կրնար ազդել սոյն յարգի ռանդին վրայ։ Եւ նոյն իսկ պապական բողոքին խնդիրը կրցա՞ւ ազդել կամ 20 ռանդիմ կորցել գինը։ Մինչ եթէ ասկէ քանի մը տարիներ առաջ ըլլար, չատ հաւանական էր որ կարեւոր տարբերութիւն մը ընէր, օրինակ՝ Տրէյֆիւսի խնդիրը։

* * *

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՔՈՆՍՈԼԻՏԷ

Իրաւ է Թէ չատ հաստատ կը բռնուի այս Թուղթը և աւելի բարձրանալու հակամէտ է քան իջնալու, բայց ինչ որ ալ ըսուի, անուրանալի է որ Թրանսվալեան պատերազմին հետեւանքները կրցած են ազդել տակաւին անգլիական քոնսոլիտէին վրայ։ Որովհետեւ Թէ 88էն վար չինկաւ, բայց այսչափ ատենէ ի վեր է որ 91ն ալ չկրցաւ անցնիլ։ Նկատել Թէ ատեն մը, պատերազմէն առաջ, 114 էր։ Անգլիական քոնսոլիտէին համար 24 միութիւն անկում մեծ բան է։

* * *

ՌՈՒՍԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐ

Ռուսական Թուղթերը աւելորդ չէ ըսել, պատերազմէն առաջուան Սակերուն վրայ մնացած չեն և մանաւանդ 1891էն ի վեր եղած էմիսիոներէն ոմանք չատ և ոմանք քիչ անկում կրած են, Թէեւ վերջերս մէյմէկ քիչ վրայ դրին։ Վերջին անգամ ըլլալիք երեք հարիւր միլիոն Ֆրանքի փոխառութեան համար բուեցաւ Թէ՝ Պէրլինի սեղանաւորութեան դիմուած է, բայց կ'երեւայ Թէ սխալ է այս լուրը, որովհետեւ մինչեւ հիմա այդ տեսակ փոխառութիւն մը ոչ միայն չեղաւ, այլեւ շլլալիքն ալ հերքուեցաւ գրեթէ։

* * *

ՃԱՐՈՆԱԿԱՆ ԹՈՒՂԹ

Հարիւրին չորս տոկոսաբեր ճաբոնական Թուղթը ակէ առաջ Լոնտոնի Սակարանին մէջ մինչեւ 64 միութիւն իյնալէ ետք, հիմա Զօրավար Ռուրօքիի բիւէն բռներ կ'երթայ։ Որչափ որ Ռուրօքի դէպ ի հիւսիս արշաւէ ճաբոնական 4% Թուղթն ալ դէպ ի վեր կ'արշաւէ և այսօր կ'արժէ 76.63։

ՄԻՀՐԱՏ ՀԱՑԿԱՁՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

14/27 Յունիս 1904

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ

Երէկ իրիկուն գոցուեցաւ	92.22
Ամէնէն բարձր գինը	92.35
» վար գինը	92.20

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ ֆր.	120.75
Երէկուան բարձր գինը	121.62
» վար »	120.75
Ռուսական	91.95
Ճաբոնական	76.63
Քրէտիտ Ֆոնսիէ Էժիբսիէն Ա	277.50
» » » Բ	267.
Քարտի	510.
Պանք Նաս. Կրէս.	433.46
Թրամվայի Բաժնեթուղթ	6.05
Ռէժիի պարտաթուղթ Ֆրանք	361.—
Անատոլ. Երկ. բաժնեթ. Ա.Ո.	11.92
Օսմ. Ապահովագր. Ընկ. Լ. Օ.	4.45

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. ոսկին 100 ղ.էն	ղ. փր.
Մէճիտիէ արծաթ	108.07
Անգլիական ոսկի	109.38
Ֆրանսական ոսկի	87.14
Բրիմից	51.05
Նոր մէճիտիէ	103.15
Բոլ	90.15
Ռուպլի թղթադրամ	8.63
Լոնտոն 3 ամիս	110.32½
Բարիզ «	22.75—

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ն ԿԸ ԾԱԽՈՒԻ Պէօյիւքտէրէի նաւամատոյցին մօտ ջրավաճառ և ծխավաճառ Յակոբ աղայի խանութը և Ենի Մահալլէի նաւամատոյցին մօտ ջրավաճառ և ծխավաճառ Սարգիս աղայի խանութը։

Կարդալ Դ. Երես «Իւնիոն»
Ապահովագրական Ընկերութեան ազդը

"ԱԱՆԶՈՒՄԷ"Ի ԹԵՐԹՕՆԸ 99

ԵՐԿՈՒ ՕՐՕՐՈՑՆԵՐԸ

ԸՆԴԱՆՈՒԿԱՆ-ԸՆԿԵՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԷ

Հեղինակ ԷՄԻԼ ԳԱԲԵՌՈՒ — Թարգմանիչ ԳԷՈՐԳ ՍԻՄՋԷՆԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՁԱՓՍԱԿԸ

9.

Պուաեէ և Թիպօ, ինչպէս գրեցինք, կէս օրուան դադարէն օգուտ քաղելով, Մէպսադիէն փողոցը փութացած էին գործին էութիւնը հասկնալու համար։

Երկու ընկերները հաղիւ քառորդ ժամէ ի վեր հոն կը գտնուէին, երբ Լուիզ կառքէն իջնելով ամբոխին մօտեցաւ և ականջ դրաւ։ Իր ուշադրութիւնը գրաւուեցաւ ընականաբար Բիէռի երկու բարեկամներուն ընթացքէն և անոնց սրտաբուխ վշտակրութենէն, որ յայտնապէս նկարուած էր անոնց դէմքին վրայ։

Լուիզ բնաւ խօսքի չխառնուեցաւ սակայն։ Միայն ջանաց տեղեկութիւններ հաւաքել ալէն ու ձախէն, ուր երբ Պուաեէ և Թիպօ ճամբայ ելան մեկնելու համար, ինք ալ փութաց անոնց ետեւէն, և կողմնակի փողոցի մը մէջ զանոնք կեցնելով,

—Պարոնե՛ր, ըսաւ սիրալիր դէմքով մը, ներեցէք որ ձեզ անհանգիստ կ'ընեմ, առանց ձեզ ճանչնալու։ Բայց ձեր գործաւորի տարազը և բարի դէմքը կը քաջալերեն զիս բան մը հարցնելու ձեզ։

—Ազատ էք, տիկի՛ն, վրայ բերին Պուաեէ և Թիպօ գրեթէ միաբերան, եթէ կարենանք ծառայութիւն մը մատուցանել ձեզ, շատ երջանիկ կը համարինք ինքզինքնիս։

—Ապրի՛ք, տղաքս, ձայնեց Լուիզ խորունկ յուզումով մը, քիչ մը առաջ ձեր խօսքերէն հետեւցուցի թէ դուք ալ Գոռպոնի դարբնոցարանէն էք և պարոն Բիէռ Ռիգառի անձնուէր բարեկամները։ Մտածուս ճիշդ է արդեօք։

—Շա՛տ ճիշդ, տիկին, պատասխանեց Պուաեէ յարգական խնամարհութեամբ մը, ես և ընկերս Բիէռը կը սիրենք եղբօր պէս ու թերեւս եղբօրմէ ալ աւելի։

—Այդ պարագային մէջ կրնամ ուրեմն յայտարարել թէ ե՛ս ալ իր անձնուէր բարեկամն եմ և զինքը կը սիրեմ զաւկի մը պէս։

—Ա՜հ, ըսել է որ կը ճանչնաք զինքը, գոչեց Թիպօ միամիտ ուրախութեամբ մը։

—Այո՛, կը ճանչնամ, պատասխանեց Լուիզ աշխոյժով, տղայութիւնը գիտեմ...։

—Ուրեմն գիտնալու էք նաեւ թէ ինչո՛ւ համար ձերբակալած են զինքը, ընդմիջեց Պուաեէ հետաքրքրութեամբ։

—Ա՛դ ալ գաղանիք մը չէ, տղաս, ըսաւ Լուիզ առանց վարանելու։ Գողութեան և մարդասպանութեան ծանր դէպքի մը մեղսակից կը նկատեն զինքը։

Պուաեէ և Թիպօ արագ ակնարկ մը փոխանակեցին։

—Ռոպէնին ըսածը ճիշդ է եղեր, մրմռաց Պուաեէ ցած ձայնով։

—Ռոպէ՞նը ով է, հարցուց Լուիզ աչքերը բացած։

—Բիէռի ամէնէն կատաղի թշնամին է, պատասխանեց Թիպօ չրթունքը սեղմելով, ասկէ առանց հինգ օրի չափ առաջ քիչ մնաց որ պիտի սպաննէի խեղճ տղան։ այս վատ արիկային թելադրութեամբ։

Լուիզ պահ մը մտածեց։ Յետոյ ցած ձայնով,

—Կը փութամ յայտնել սակայն թէ, յարեց, Բիէռի դէմ եղած ամբաստանութիւնը բոլորովին անհիմն է։ Անկիւնա այնչափ ազնիւ և բարեսիրտ տղայ մըն է որ եթէ աշխարհի բոլոր գանձերն ալ միանան, նորէն չի զիջանիր ան գողութիւն մը կամ մարդասպանութիւն մը գործելու։

—Մենք ալ այդպէս կը մտածենք, ըսաւ Պուաեէ ոգեւորութեամբ։ Արդէն մարդ չա՛տ անմիտ ըլլալու է որ աղէկ տարբեր կարծիք ունենայ Բիէռի նկատմամբ։ Մեր գործաընկերն ալ Բիէռի անմեղութեան ջերմ հաւատացող մըն է։

— Կրնա՞ք քանի մը մանրամասնութիւններ ալ հաղորդել մեզ այս ամբաստանութեան նկատմամբ, տիկին, հարցուց նորէն Թիպօ աղերսական նայուածք մը ուղղելով Լուիզի։

— Ինչո՞ւ չէ, տղաս, պատասխանեց Բիէռի ծիծմայրը միշտ ցած ձայնով։ Երէկ գիշեր սոսկալի գողութիւն մը և սպանութիւն մը գործուեցաւ ծանօթ տան մը մէջ, ուր ժամանակէ մը ի վեր կ'այցելէ Բիէռ։ Կարգ մը անակնկալ երեւոյթներ կասկած ներշնչեցին ոստիկանութեան թէ Բիէռ ալ մասնակից եղած է այդ կրկին ոճրագործութեանց և խեղճ երիտասարդը ձերբակալուեցաւ։ Բայց վստահ եմ որ քանի մը ծրէն խնդիրը պիտի յայտնուի և Բիէռ ազատ պիտի արձակուի անմիջապէս։ Այն ատեն արդարութիւնը երեւան պիտի հանէ բուն յանցաւորները։

— Ձե՞ք կրնար նաեւ ըսել թէ ո՞ւր կը գտնուի այդ տունը։

— Ձեզմէ գաղտնի բան չունիմ, տղաքս, այդ տունը Լիր փողոցը կը գտնուի, և Բիէռի նշանածին տունն է։

— Բիէռի նշանածին տունը, կաղաղց Պուաեէ այլայլած, սպանուողը ո՞վ է արդեօք։

— Տունին դռնապանը, Ֆապրիսը զոր անգթաբար դաշոյներ են երկու չարագործները, պարոն Պլանչարի ենրեսուն հազար ֆրանքը գողնալ ենաքը։

— Պուաեէ՛, ըսաւ յանկարծ Թիպօ իր ընկերոջ դառնալով, սիրէս անանկ կուգայ կոր որ Ռոպէնն ալ մատ ունի աս գործին մէջ։

— Ես ալ առանկ կը կարծեմ վրայ բերաւ Պուաեէ գլուխը նշանակալից կերպով ճօճելով, անուշտ ամէն բան երեւան պիտի ելլէ քիչ օրէն։

— Պարոնե՛ր, խօսք առաւ նորէն Լուիզ, պահ մը լուռ կենալէ ետքը, գիտեմ թէ երկար ատեն ձեզի վարդնել չելլար հոս։ Բանի որ երեքս ալ բարեկամներն ենք Բիէռի, պէտք է որ մենք ալ մեր բաժինը ունենանք անոր ազատագրութեան գործին մէջ։ Կրնայ ըլլալ որ ձեզ նորէն տեսնելու պէտք ունենամ։ Ի՞նչ ցնդեր անուններ, և ո՞ւր կրնամ գտնել ձեզ, եթէ հարկ ըլլայ։

— Ես կը կոչուիմ Պուաեէ և ընկերս ալ Թիպօ, ըսաւ Պուաեէ։ Եթէ մեզի պէտք ունենաք, կը խնդրենք որ բնա՛ւ չի քաշուիք։ Յորեկուան և գիշերուան ո՛ր ժամուն ալ ըլլայ մենք պատրաստ ենք ձեզ ծառայելուն։

—Շնորհակալ եմ, տղաքս, մրմնջեց Լուիզ գլխովը գոհունակութեան չարժումմ մը ընելով։ Սակայն բանենալէ առաջ բան մըն ալ պիտի յանձնարարեմ ձեզի։ Եթէ կը փափաքիք որ պարոն Բիէռի իրաւունքները պաշտպանուին արժանապէս, պէտք է որ բոլորովին գաղտնի պահէք մեր այս խօսակցութիւնը և զիս ճանչցած անգամ չըլլաք։ Ապա թէ ոչ, ձեր ձեռքով իսկ ամէնէն անհաւանի հարուածը տուած կ'ըլլաք ձեր ընկերոջ սրտին։

(Շարունակելի)

ՁԱՓՊԱՔԱՆՔ
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՄՈՄԵՐՈՒ
ՊԷՐՊԷՐԵԱՆ ԵՒ ԳԱԳՍԱՃԵԱՆ

ՆԱԽԿԻՆ Վ.ԱՃԱՌԱՏՈՒՆ
Մ. ՀԻՍԷՑԻՆՃԵԱՆ ԵՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Կ. Պոլիս Սուլթան Համամ, թիւ 7
ճիւղ Սրճկէր վաճառատան դիմաց

Հարաւաւոր եղած այս վաճառատունը, որ 20 տարիներէ ի վեր մեծ հաճոյք չտնած է հարսանեկան մոմերու, մկրտութեան հագուստներու, կանանց և օրիորդաց գլխարկաշինութիւններու մէջ, այս անգամ աւելի ընդարձակելով իր գործառնութիւնները, վերոյիշեալ վաճառատունը փոխադրուած է։

Այս տարին բոլորովին տարբեր դիմագրութեամբ և գիներու տարօրինակ ամրութեամբ կը պատրաստէ ամենաքանչելի զարդարուած մոմեր որ միշտ պատրաստ կը գտնուի 30, 40 զոյգէ աւելի, զանազան կառներու և ձեւերու տակ։ Ուստի միշտ օգտուելու համար գիներու աճագին տարբերութենէն, նախ դիմեցէք վերոյիշեալ վաճառատունը, ուրկէ չափազանց գոհունակութեամբ դուրս պիտի գնէք։ Մի՛ խաբուիք, ուրիշ տեղ ճիւղ չունի և բուն իսկ հեղինակին դիմեցէք։

Կը գտնուին ամէն տեսակ լէմնի ծաղիկներ, մետաքս երիզ, կրլանտ քօղք, ձեռնոց, ծանր մետուկ, արծաթապատ ափսէ եւն. եւն։

Մկրտութեան հագուստներու ճոխ տեսակներ կը գտնուին սիւզէնիլի, պրոտէյի, մետաքս օթոմանի, սաթէն լիւքսի և լիւքզինի վրայ ծանր բանուած խիստ ժան գիներով։

Կանանց գլխարկաշինութեան մէջ եւս Պոլսոյ կողմը միայն մէկ հատիկ ըլլալով, այս ճիւղին մղեմ տալու համար ամէն ջանք և զոհողութիւն ի գործ դրած է շնորհիւ իր առաջնակարգ մօտիսներուն և Բարիզի ամէնէն ընտիր գործարաններէն բերել տուած վերջին նորաձեւ ապրանաց ճոխութեան և ազնուութեան։

Ուստի կ'արժէ անգամ մը այցելել նախ վերոյիշեալ վաճառատունը որ մեծ դիւրութիւն մը ըսել է Պոլսոյ կողմը իգական սեռին համար։ Կը մրցի Բերայի էն առաջնակարգ վաճառատուններու հետ, կը փափագի խիստ ժան ծախելով յաճախորդ շահիլ։ Կը գտնուին նաև փեսուրներ, էքրէթ թաւիլ, վուալէթներ, նաև մանչ տղայոց բպմատեսակ գլխարկներ։

Պարապատ կը գտնուին դարձեալ ծանր տեսակ խարներ, կարնիթուրներու, թանթելայ և քօրտէլաներու մեծ հաւաքածոյ, բոնժէ, թաֆթայ, մուլին որ սուա, սաթէն լիպէրթին, լիւզին, քռէպ անկլէ, ֆիշու, կանտ Պրոտէ, օրիորդաց օժիտի համար ճերմակեղէնք, քօրսէ անուշահոտ նիւթեր, ձեռագործի վերաբերեալ ամէն տեսակ նիւթեր, սալօններու համար ծանր տեսակ ծաղկեայ էթաժէրներ, մեծ թաւիլէ տերեւներ (սագրներ, կողոմներ)։ Ուստի փութացէք դիմելու սոյն հագուստի վաճառատունը։ 100 -6

ՀԱԳՈՒՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐՈՒՆ

Հագուստի խնդիրը վերջնականապէս լուծուած ելլալ եւս։ Պատրաստ զգեստեղէնի մեծ վաճառատունը՝ ԷՄՆԻՃԷՔ որոկ. Պոլիս Սուլթան Համամի հրապարակին Բէռեի Լիսճեն դրամատան վրայի յարկը հաստատուած է, երիկ մարդոց եւ տղոց յատուկ ամէն տեսակ հագուստներու մեծ մբերմ մը ունի միշտ, որոնցմէ խիստ նուրբ, ձեւաւոր եւ վերջին նորաձեւութեան համեմատ պատրաստուած են ու ամէն խակի յարմար եւ ժան գիներով կը ծախուին։

ԷՄՆԻՃԷՔ վաճառատունը իր կերպասները ուղղակի եւրոպական մեծ գործարաններէ մեծամասնակ բերել տալով զանոնք ամենէն ճարտար դերձակներու ձեռքով հագուստի կը վերածէ, այս բացառիկ պատճառով վաճառատան մէջ մեծ քանակութեամբ պատրաստ գտնուած հագուստները ամէն եղանակի նորաձեւութեան կը յարմարին եւ չափի վրայ կարուածներէն բնաւ չեն զանազանիր։ Ամէնէն աւելի հաճոյակի տեր ու դժուարահաճ անձինք անգամ գոհ կը մնան ԷՄՆԻՃԷՔԻ հագուստներէն, որոնք այսչափ կատարելագործութիւնով հանդերձ դիմացկուն ու դիւրամատչելի ըլլալու առաւելութիւնն ալ ունին։ Մեր գրածներուն ճշմարտութիւնը հաստատելու համար բաւական է անգամ մը այցելել ԷՄՆԻՃԷՔ վաճառատունը։ Կիներու յատուկ ամէն տեսակ հագուստներու համար յատուկ մասնաճիւղ մը կայ վաճառատան կից։ Գիները ճշմարտապէս վերջնական են. զեղչ չկայ բնաւ։ 102—6

ՀԱԼԻՍ ՖՐԱՆՍԷԶ ԹՈՒԹՊԱԼ ԹԷՊՕՍԸ

ԹՕՓՋԱՆ ՎԷ ԲԷՌԷԲԷԻՆՏԷ
ՁԱՅԷԹ ԷՆՎԷՆ ՖԻՅԱԹԼԱ
Մահմուտ Բաբա, Զուհաթը խան
ՍՏԱՄՊՈՒԼ
15—9

ՍԱՐԳԻՍ ԱԼԱՄԵԱՆ

Պոլիս, Էսկի Զապթիէ, Ֆէրիգ պէյ խանին տակ, թիւ 58
ԼՕՔՈՒՄ ՇԱՔԱՐ, ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ՕՇԱՐԱԿ, ՋՈՒՐ։

L'UNION DE PARIS

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՎԷ ԷՕՄՐ ԻՋՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ
1828 ՎԷ 1829ՏԱ ԹԷԷՍԻՍ ԳԻԼԸՆՄԸՆ
Մէրհզի իսարէսի — Բարիզտի, Վանսօմ մէյտանընտա 9 նիւմէրոլը
տայիրէի խուսուսիլէրինտէ

ՀԱՐԻՒՐ ՇԻՒՊԷՍԻ

Սէրմայէ վէ իհթիեաթ 120,000,000 ֆր.
1902ին մագսուլզաթը 24,000,000 »
Էօտէնէն զիյան 274,000,000 »
Սիկուրթայրթանէլէրին գէրմէթի 21½ միլիառ

1828 L'UNION DE PARIS

ԷՕՄԻՒՐ ՇԻՒՊԷՍԻ

Սէրմայէ վէ իհթիեաթ 161,000,000 ֆր.
1902 մագսուլզաթը 12,000,000 »
Էօտէնէն զիյան 129,000,000 »
Սէկուրթայրը էօմիւր 272,000,000 »

ՊՈՒ ՇԻՐՔԷԹ կաեէթ միւսաիա չէրաիթ իլէ Թիւրքիատա սիկուրթա գայտ իտէր ԷՕՄԻՒՐ ՍԻԿՈՒՐԹԱ չիպէսի սախէ միւխթէլիֆ սուբէթաէ վէ խուսուսի էհվէն ֆիյաթլարա էօմիւր սիկուրթա իտէր։

ՇԻՐՔԷԹԻՆ ՊԱՆԳԱՍԸ «Օսմանը Պանքասը» տրը. Թիւրքիա վէ մէմալիքը Շարգիյէ իլիւն միւտերիյէթը ումումիյէ = Սիգարտայտա, Սուլթան Համամինա ի Քաթրբը Օղլու Բասաժը

Միւտիրի ումումիսի — ՍԻՄՕՆ ԲԱՑՍԷՐԼԵԱՆ

Միւտիր մուավինի — ՄԻՀՐԱՆ ՏԷՐ-ՆԵՐՍԷՍԵԱՆ

Ղալաթատա այրուճա պիր Շիւպէսի օլտուղը կիսի՝ մէմալիքը Մարուսէնին հէր թարաֆընտա տահի խոսուսի ամանալարը վար տրը։

ՆՇԱՆ ՋԱՄԻՋԵԱՆ

ՄԱՆԱԳԵՏ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՄՈՄԵՐՈՒ
ԵՒ
ՄԵՐՑՈՒՈՒԹԱՆ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՈՒ

Կ'ուզէք հարսնիքներուդ փայլը աւելցնել, գեղատեսիլ «էֆէ» մը տալ մօտերուն, դիմեցէք ՆՇԱՆ ԶԱՄԻՋԵԱՆ՝ ի վաճառատունը, ուր բացի պատրաստ գտնուած մոմերէ կը զարդարուին նաև մեծ խնամով վերջին նորաձեւութեամբ ճաշակաւոր մոմեր, անմրցելի ժան գիներով։ Կը գտնուի նախ հոն հալսի կիրանտ, քողք, քողքի ծնուկ, զարդարուած կողով, ծաղիկ, փեսուր, եւն. եւն. եւն.։

Փութացէ՛ք, հարսնիքի տէրեր, այցելել անգամ մը Նշան Զամիչեանի հարսանեկան մոմերու ճոխ վաճառատունը, ուր ոչ միայն ձեր ճաշակը, այլ նաև ձեր քսակն ալ գոհացում պիտի գտնէ։

ՄԽԱԼ ՏԵՂ ՉԵՐԹԱՔ

ՆՇԱՆ ՋԱՄԻՋԵԱՆ

Կ. Պոլիս, Քամանքօ խանի տակ, թիւ 86

ՖԷՆԻՔՍ ՕՔՐԻՃԻԷՆ

ԿԵՆԱՑ, ՀՐԴԵՀԻ, ԾՈՎՈՒ
ԿՅՍՍ. ԲԱԳ. ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀԱՍՏԱՏՏԱԼ Ի ՎԻԵՆՆԱ. 1860ԻՆ
Գրասենեակ Հանօրոյօ խան, թիւ 52, 53, 54, 55, 56
ԼԻԱՋՕՐ ՆԵՐԿԱՑԱՒՈՒՑԻՉ՝ Գ. ՖԵՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օքրիչիէն Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը, — 35 տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրուիլ Ֆէնիքս Օքրիչիէն ընկերութեան 20000 ֆր.ի և քսանեհինգ տարուան համար, տարեկան 925.80 ֆրք. պիտի վճարէ ու պայմանաժամուն պիտի առնայ 31266 ֆրք. հնչուն դրամ ամբողջովին։ Իսկ եթէ մեռնի զոր օրինակ, 10 տարիէն իւր ժառանգորդները անմիջապէս պիտի առնան 21314.62 ֆր.։

Այս ամէն գումարներ ԱՆՈՒԱՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ։ և Ֆէնիքս Օքրիչիէն ընկերութիւնն այս գումարներուն վճարումն կ'երաշխաւորէ իւր բոլոր ինչքովն։

ԷՃԶԱԽԱՆԷԻ ԹԻՒՐՔԻՅԷ

Սիրքէճիէ քեսին (Էճզախանէի Թիւրքիէ) եէվը քիւչաբնատան պէրի կէօսթէրտիկի ինթիզամ վէ էտվիյէսինին խալխիյէթի վէ էհվէնիկէթիւլէէրիմիզին էն միւքէմմէլ էճզախանէլէրինէ նիւմունէի ինթիխապ օլնատգ պիր մէրքէզ-պէի քէմալը իրրաղ էյլէմիշ տրը։

Մէղքիւր էճզախանէնին ֆուգարայը մէճճանէն պագարրմագ, իլաճ վերմէք, թալէպ խալքէն մահալլէրէ վէ գաղազէտէլէրէ վագթ վէ զէմանըյլա հէզագ յարթպպա վէ միւթէխասսիսին եէթիշտիրմէք կիպի միւսլիմը էնամ օլան խրտէմաթը ինսանկէթարանէսի նագարաթա զարնուր իսէ ՆԱԼԲԱՍ էֆէնին մնացմաթնան զիյատ հէվէնինէ խրտմէթէ դարէթ էյլէտիկի քէնտիլիկինէն թային իտէր։ Հէր զէման օլտուղը կիպի պու քէրրէ տահի էճզախանէտէ թէհարէթ վէ նէղագիթմէք ագրանընա ֆարգ վէ հիտտէն թագտիրէ լայգ պիր տէրէճէտի թատտիրլարը մուհիմմէ իգրա իտիլմէ վէ զաթէն մէվճուտ ինթիզամ վէ միւքէմմէլիյէթ պու քէրրէ պիր գաթ տահա թէգայիւտ ինթիգտիր։

Պանտան պագա էճզախանէսէի թանզիմանէսինի տահի Լիոն տարիւֆինունը թրպիսինտէ թահսիլ ինթմիշ օլան մէշհուր քիմիակիրանտան իզ. Անտրա Հիւսէյին պէյ էֆէնին եէտը իգթիսատրնա թէվտի էդէթիլինտէքի իսապէթինի ճիտտէն թագտիր էյլէրիզ։

ԷՃԶԱԽԱՆԷԻ ԹԻՒՐՔԻՅԷՅԷ ՄԻՒՏԱՎԻՄ ՀԷՂԱԳԸ ԱՈՐՊՊԱ

ԹՈՒՐՂՕԹԻ ԷՖ.— (Էմրազը տախիլիյէ, թէնասիւլիյէ էֆրէնտիյէ) հէր կիւն էօյլէնտէն սոնրա։

Բարիզ Տարիլֆիւնունը բրպպիսինտէն տիպլամայը ՎԱԼԱՆԹԷՆ ՆԱԼԲԱՍ. — (Էմրազը ումումիյէ, զիւքիր, իւնսա, աթֆաչ) Սապահատան էօյլէյէ գատար էճզաբ խանէսէ. էօյլէտէն ագշամա գատար Պէյօղլունտա Ֆիւշիւք Բարմագ գարուտա 1 նօ. մուայէնէլիանէսինտէ խասթա գաղալ իտէր։ = Տիմիթրաքի էֆ. Սարիսիս. —(Էմրազը տախիլիյէ, ճիլտիյէ, էֆրէնտիյէ) Ճուտամա վէ բաղարտան մասատա հէր սապահ վէ ագշամ։

ՊԱԼԳԱՆ

ՍՕՖԵԱՏԱ ՄԻԼԼԻ ՍԻԿՈՒՐԹԱ ՇԻՐՔԷԹԻ
ՍԵՐՄԱՅԷ, ԻՇԹԻՅԱԹ, ԹԷՄԻՆԱԹ ՖՐ. 7500000

1899ական մէրի իւլ իբրա էօմիւր սիկուրթայը պէտէլի ֆրդ. 19,534,276
» » ճանէրը » » » 460,267,203
» » » » » » 1,433,965

Էօմիւց նէվրինէ վէ չօճուգլար իւչիւն միւթէտիլ չէրաիթ իւլ սիկուրթա ագտ իտէր։

Ճանկնա էօրդը հէր նէվի պէնա վէ էշեա իւզէրինէ սիկուրթա ագտ իտէր։

Նեթիյամ կեղարտանա էօրդը մալ, էվրագը նագտիրէ վէ վարար սիկուրթայտը դագտալ իտէր։

Հիսսէսատարանա՝ 1896ական 18½%, 1897ական 18%, 1898ական 18%, 1899ական 16% թէմեթթիւ թէվզիր իրմէյ տրը։

Շերքէթին Պանքէրտէր — (Տէրասատէթ Դրէտի Լիոնէ, Ամիլս Աւտրիան Պանգ, Գանդ Նասիոնալ Պիւլկար։
Թարթալար իւչիւն միւսաիա վէ միւթէպէր քէֆալէթլի ատէնթլէր արանըլըյար Գալաթա, Թահթաքրան խան
Թիւրքիա իչիւն ունամ ատէնթէ ԱՐՇԱԿ ՌԻՆՋԻԱՆ,
Գ. Ֆէնէ Օթթօման գարուտարնատա

Պատիւ ունիմ ծանուցանել արգոյ հասարակութեան թէ,

ՕՄԵՂԱ

գրպանի ժամացոյցներուն մթերանոցը կը գտնուի իմ վաճառատանս մէջ ուր ոսկիէ, արծաթէ, նիօլէ, պողպատէ և նիքէլէ առարկաներու ճոխ պէսպիսութիւն մը ալ կայ։

Վաճառատուն՝ Էմ. Ժ. ՄԷՐՃԱՆՕՖ
8—6 Պոլիս

Տէր եւ Տճուրեն
ԳՈՎ ՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՑՈՅԵՐԵԱՆ

ՎԿԱՅԵԱԼ
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
ՅԵՐԻՏ ԱՍՊԻՒՆԱՉԻ ԵՒ ԱՐՄԵՆԱԿ ՇԱՀՈՒՊ
(ՁԵՍԱՐԻԿԵԱՆ)

Սաստրգիյէ խան Ն. 26, Պահչէ Դարու
Կ. Պոլիս

Զափաւոր վարձարութեամբ՝

Կ'ստանձնեն Հուգուգի, Ճէպայի, Թիճարէթի և Շէրրի ցնցարկերալ ամէն տեսակ գատական գործեր։

Կը խմբագրեն պայմանագրութիւններ, բրոթէսթներ, պէրնագրեր, տեղեկագրեր և ամէն կարգի պաշտօնական և անպաշտօն գրութիւններ։

Կը կատարեն թարգմանութիւններ, հայերէն, ֆրանսերէն, և անգլիերէն լեզուներով փոխադարձ թարգմանութիւններ։

Գատաւորներէն կ'ընդունին խրթնաթիւ և թէմիզի գործեր և անոնց վերաբերեալ պարզ հետազօտութիւններ։

Տրամադրելի ժամեր ունին պատասխանելու գատական խորհրդակցութեանց։

Գաղտնապահութիւն, Ուղղամտութիւն, Արագութիւն։ 7—30

ՊՈՍԿԻ ՄԻԵՏԱԼ, ԲԱՐԻԶ 1900

ԱՐԵՒԵԼԵԱՆ-ՔԱՐՄԷԼ ԸՆԿ.

ԱՆԱՐԱՏ ԳԻՆԻՆԵՐ ԵՒ ՔՕՆԵԱՔՆԵՐ
ՌԻՇՕՆ-ԼԸ-ՍԻՕՆԻ (Պաղեստին) մեծ մառանցներէն

ԱՄԷՆ ՏԵՂ ԿԸ ԾԱԽՈՒԻ. — ԳՐԱՍԵՆԵԱԿ եւ ՄԹԵՐԱՆՈՑ
Ղալաթիոյ Քարափը, Սիրէ Ֆրանսէզ, թիւ 145—147

Բարիզի բժշկ. կաճառին բրոֆէսէօր Ժ. ԲՈՒՇԷԻ
Պոռոյի գիտական կաճառէն Բրոֆ. ԿԱՅՕՆԻ
Համպուրգի քաղաքակրթութեան քիմիագէտ Ս. Է. ՆՕՌԻ և այլ նշանաւոր գիտուններու վկայութեամբ,
ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԵՆ
ԲՆԱԿԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ԵՒ ԴԱՐՄԱՆՈՂ
ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ ԸՆԵԼ
ՎԱՃԱՌԱՆԻՇԻՆ

ՎԱՃԱՌԱՆԻՇ